

Ս Ի Ո Ւ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵՐՈՒՍԱԼԵΜԻ ՀԱՅ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ը

1. ԽԵԲԱԿՐԱԿԱՆ . Մեր պարտը Հայ . Եկեղեցւոյ արդի վիճակին մեջ .— 2. ԿՐՕՆԱԿԱՆ . Խաղաղութիւն . Բ . Ե .— 3. Ռոմանահութիւնը հիմ և արդի Հրկից բով . Մ . Ե . Ն .— 4. Պատագմունիք ի Ս . Գիրս Նոր Կատարանի . «Զի դուք յազատորիւն կոչեցնալ եք , եղբարք» . Յ . Յ .— 5. Ծովը (Միջերկրականի վրայ) . Բակ .— 6. ՊԱՏՄԱԿԱՆ . Քրիստոփ Ս . Ծննդեան Եկեղեցին և Հայոց վանքը Բերդենեալ մեջ . Մ . Ե . Ա .— 7. Կիլիկիոյ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ . Յովհաննես Դ . Անքաղի . Բ . Ե .— 8. ԲԱՆԱՍԻՐԵՂՄԱԿԱՆ . Այժմ Յ .— 9. Մուկինու Սկեւողա . Մարտինի , Վերտառորդիւններ .— 10. Օրհնութիւնն , Հայր . Գարեգին Եպս . Տրավողոնի .— 11. Քրիստոնեական Ասինական կեամբը .— 12. ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ . Էլքացք Ի Գրոց Բարքան Դ . Տարի ի Ասինաց և յարդեաց . Բ . Ե .— 13. Բարեգործականը և իր զործունեութիւնը . Գ . Մ .— 14. Յորեղեաններ .— 15. Ս . ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ :

Կողմանուն ներսի կողմը կարդալ Ս . Փրկիչ Ազգ . Հիւանդանոցի Հոգաբարձութեան Կոյզը , և Նույգարեան Սամերու Հիմնարկութեան Տեղեկացիրը :

ԿՈՉ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Մօտաւորապէս մէկ դարու անցեալ ունեցող Ազգային միակ թիւթեան Յարկը, Սուրբ Փրկչի Ազգային Հիւանդանոցը, ամէն ատենէ աւելի տնտեսական ու մատակարական զժուարին ու տագնապալի կացութեան մը մատնուած է ներկայիս, և իր գոյութիւնը կարենալ շարունակելու համար կը կարօտի հանրային օժանդակութեան։

Ազգային Հիւանդանոցը ծանօթ է ամենուն։

Ամէն հայ գիտէ թէ ան ինչ փրկարար գեր կատարած է իր հիմնարկութենէն ի վեր, արդիական ամէն առաւելութիւններով օժտուած իր յարկաբաժիններուն մէջ քուժելով ու պատսպարելով նիւթական անձկութեան մէջ տուայտող աղքատ հիւանդները, ծերելն ու անկարները, անք, անպաշտան խեակները, մտքի և աչքի լոյսէ զրկուածները և ազգային վաղեմի աշխատաւորները։

Հիւնէն ի վեր իր կոչումը առաւելապէս արդարացնող Ազգին Տունը միշտ ալ կարօտ և արժանի եղած է մեր բարեսէր հասարակութեան, մասնաւորապէս ծանօթ բարերարներու և ընդհանուր կերպով թիւթահայ ժողովուրդին օժանդակութեանը,

Նոյնիսկ այնպիսի շրջաններուն, երբ պետական կարեոր նպաստներ տեղի կ'ունենային և գաւառահայութիւնը ամէն ատեն աշակցութեան իր բաժինը կը բերէր, Ազգային Հիւանդանոցը իր նկատելի բացը ունեցած է, և բացառիկ բարեկործութիւններով ու նուիրատուութիւններով միայն մնացած է կանգուն, հետզհետէ ներկայանալի ու զոհացուցիչ պայմաններու մէջ։

Այսօր սակայն, ոչ միայն այդ յատկացումներն ու աջակցութիւնները դադրած, նուազած են, այլ և օրէ օրէ կալուածական եւ այլ տուրքելու յաւելումով, ապրուստի սղութեան ու տնտեսական տագնապաններու հարկադրանքին առջև ստեղծուած է կացութիւն մը, որ լրջօրէն կը մըտահոգէ ազգային մարմինները։

Պոլսահայ զադութին ուժերէն, կարելիութիւններէն վեր է միս մինակը ստանձնել նիւթական հոգը շուրջ 500 հիւանդ ու պատսպարեալ պարունակող այս հաստատութեան, որ կը մատակարարուի տարեկան մեծածախս պիւտճէով մը, որուն 20000 թրքական ոսկին բաց կը մնայ միշտ, թափուած ջանքերուն հակառակ։ Ասոր վրայ վերջերս աւելցաւ տարեկան 6000 թրքական ոսկիի կալուածական անակնկալ տուրքի մը վճարման սահպողականութիւնը։

Ահա այս բացառիկ պարագաներուն մէջ, պարտք կը ծանրանայ մեր վրայ գիմէ Արտասահմանի Հայութեան, խնդրելով որ իր տեսական հոգածութեանը առարկայ դարձնէ Ազգին Տունը, անոր գոյութեան պահպանման նախանձախնդիր։

Ներկայիս Հիւանդանոցին մէջ կը պատըսպարուին ու կը գարմանուին գթութեան կարեկցութեան ու խնամքի արժանի հարիւրաւոր ազգայիններ։

Ասկէ զատ, կարող մասնագէտներէ բաղկացած թէշկական մարմինի մը գործոն եւ անձնուէր ծառայութեամբը Ազգային Հիւանդանոցը նախանձելի և պատուաբեր անուն մը, զիրք մը ապահոված է մեր իրականութեան մէջ և օտար նմանօրինակ հաստատութիւններու շարքին։

Արտասահմանի հայութեան բարեսիրական զգացումները ծանօթ են ամէնուսուցածի, լիայոյս ենք որ մեր այս կոչը պիտի ունենայ իր բարերար արդիւնքը, ժողովուրդին ամէն խսւերուն մէջ արթնցը նելով զոհողութեան և ազգասիրութեան ոգին հանդէպ Ազգին զթութեան բազմակարօտ Յարկին։

Վստահ ենք որ մեր ակնկալութիւններն ու յոյսերը պիտի իրականանան, զաղութահայ կեղրուններու մէջ մանաւանդ, ուր փափաքելի է որ հաւաքական ձեռներեցութեամբ մօտեցուի օժանդակութեան գործին, ազգային մարմիններու և մատուլին բարեացակամ նախանձենութեամբ օմանդակ մասնիկներ կազմուին ու լծուին աշխատութեան, օրինակ ունենալով Պոսթունն ու Գահիրէն, ուր Հիւանդանոցի օգնութեան սիրելի եւ անյետուածքելի պարտականութիւնը գրուած է տեսական և ապահով գետնի մը վրայ։

Հզգաբարձուրին
Ա. Փրկչի Ազգային Հիւանդանոցի
վ. Ատենապիրի
Ս. ԵՐԿԱՆԵԱՆ
ԱՐԹ. Գ. ՄԱՂԱՔԵԱՆ
(Կնիք)

Ա. Ատենապիրի
Ս. ԵՐԿԱՆԵԱՆ
ԱՐԹ. Գ. ՄԱՂԱՔԵԱՆ

Վարչութեան

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Դ. ՏԱՐԻ-ՆԱՐ ՇՐՋԱՆ

1930 — ՄԱՐՏ

Թիկ-3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ՊԱԼՔԵՑԸ

ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԴԻ ՎԵՃԱԿԻՆ ՄԵԶ

ՈՒԽՈՒի նախորդ խմբագրականով ուստիմասիրեցինք Հայաստանեալց Եկեղեցւոյ արդի վիճակիլ և ջանացինք ցոյց տալ թէ ո՞րչափ կարեսըութիւն տաշուլու ենք մատաղ սերունդին հայացի նախակրթութեան, որպէս զի ան կարենայ հայ ապրիլ և կապուիլ իր Մայրենի Եկեղեցւոյն:

Այս անդամ՝ կ'ուղենք խօսիլ ուրիշ կէտի մը վրայ, որ կենսական արժեք մը ունի և որ գժբախտաբար ուշադրութիւն չի գրաւեր:

Եթէ Հայ, Եկեղեցին եղած է պատմութեան մէջ Հայը հայ պահող հաստատութիւնը, եթէ այսօր ալ հայ ժողովուրդը Հայ, Եկեղեցիով հայ պիտի պահուի բոլոր գաղթալայրերու մէջ, և եթէ հայացի զօրաւոր նախակրթութիւնը անհրաժեշտութիւն մըն է հայ ժողովուրդի կորուստին առաջքը առանելու և Հայ, Եկեղեցւոյ աեւականութիւնը ապահովելու համար, միւս կողմէն զործնական պարտք մըն ալ ունինք կատարելիք՝ ուժաւորելու համար Հայ. զործնական արդի վիճակին մէջ: Այդ պարտքն է մեր ժողովուրդին կարգապահութիւնը հանդէպ իր արդի վիճակին մէջ: Այսօր պարտքն է մեր ժողովուրդին կարգապահութիւնը հանդէպ իր Մայրենի Եկեղեցւոյն: — Կարգապահութիւն կրօնական պարտականութիւնները յարգելու մէջ և կարգապահութիւն հոգեոր իշխանութեան առջև:

Ա. — Հայց, Եկեղեցւոյ ժողովրդական կամ ռամկավարական ոգին այն չափ սխալ հասկցուած է մեր ժողովուրդին մէջ որ անկարգապահութեան բոլոր երեսիթներուն տակ կը տառապի մեր Եկեղեցին: Հայ, Եկեղեցին իր այսօրուան բզբսուած և գրգիւներու փաթթուած վիճակին մէջ պէտք ունի ներքին ուժարման: Այդ ոյժը ուղղակի պիտի ճառագայթէ հայ ժողովուրդին իր կրօնական պարտականութիւնները կատարելու համար ի գործ գրած սէրէն և նախանձաւ ինդրութենէն: Հայ ժողովուրդը կրօնասէր է, Եկեղեցասէր է, ասիկա ամենդին ծանօթ իրողութիւն մըն է: Բայց այսօր հայ ժողովուրդի ինչ ինչ խաւերուն մէջ յայտնի կերպով թուլցած է կրօնքին ու Եկեղեցւոյն սէրը: Երբ Եկեղեցինեւ մէջ յայտնի կերպով թուլցած է կրօնքին ու Եկեղեցւոյն սէրը: Երբ Եկեղեցինեւ բու վարչական գործերուն շուրջ խնդիրներ կան, ամէն մարդ հո՛ն է, իր շահերով, բու վարչական գործերուն շուրջ խնդիրներ կան, ամէն մարդ հո՛ն է, իր շահերով, բու վարչական գործերով, իր կուսակցութիւններով, իր մամուլը: Երբև թէ Հայ, իր նկատութիւններով, իր կուսակցութիւններով, իր մամուլը: Երբև թէ Հայ, Եկեղեցին նշանակութիւն ունենար միայն իր վարչական և գրամական արժեքը Եկեղեցին համար. բայց իրենց Մայրենի Եկեղեցւոյն վարչութեամբ և գրամական ներուն համար.

մատակարարութեամբ հետաքրքրուղներէն շատեր և շատեր ամենաին չեն մտածեր որ իրենք կրօնական և քրիստոնէական պարտք մըն ալ ունին կատարելիք այդ Եկեղեցւոյ մէջ, իրու հարազատ և գիտակից զաւակները անոր ։

Մեր մէջ մոքի հոսանք մը կայ այժմ, որ շարունակ Հայ. Եկեղեցւոյ աղքային կամ հայացի արժէքներուն գովասանքովը կ'ուոփի ։

Մենք քանից առիթ ունեցանք, Հայ. Եկեղեցւոյ վրայ խօսելու ատեն, դիտել տալ թէ յնջեցէք Հայց. Եկեղեցւոյ կրօնական նկարագիրը, ձեր գիտցած ազգային գիծերը ինքնին կը յնջուին։ Դժբախտաբար այս սխալ և հիւանդըմբոնումը այնքան տարածուելու վրայ է Հայ Երիտասարդութեան մէջ որ նոյն իսկ շատեր չեն քաշուիր բացէիրաց յայտարարելէ թէ իրենց համար Եկեղեցւոյն կրօնքը կարեւորութիւն չունի, իրենց համար կարեւորը ազգային գիծերն են Հայց. Եկեղեցւոյն։ Բայց այսպէս ճոխացողներ չեն ըսեր թէ այդ ազգային գիծերը ի՞նչով և ի՞նչպէս կրնան մնալ Հայ. Եկեղեցւոյ վրայ, եթէ ուրանասանոր կրօնական արժէքը։ Ի հարկէ պատասխան չունին այս հարցումներուն։ Բայց իրողութիւնը այն է որ այս իմաստակութիւնը ահուելի հարուած մըն է որ կ'ուզզուի Հայ. Եկեղեցւոյ դէմ նոյն իսկ իր զաւակներու կողմէն։ Ուեւէ Եկեղեցի, իրու հաստատութիւն իր ժողովուրդով, և այն ալ իր հաւատացեալ ժողովուրդով Եկեղեցի է։ Անոր շինուածքին ճարտարապետութիւնը, անոր գեղարուեստական գանձերը, անոր լեզուն, և դեռ ինչ որ հայացի նկարագիր կամ ազգային գիծեր կրնայ շինել, այս բոլորը ճառագայթումներն են կրօնքին, որոնք բիւրեղացած են այդ գեղեցցկութիւններու մէջ։

Երբ այսօր Հայ. Եկեղեցին իր նկուն վիճակին մէջ ըրջապատուած է արտաքին թշնամիներէ, որոնք ամէն գնով շահագործել կ'ուզին անոր թշուառ և անզօր վիճակը, Հայ ժողովուրդին զաւակները պէտք է որ աւելի մօտէն փարին իրենց Մայրենի Եկեղեցւոյն և ներսէն ուժաւորեն զայն, Հաւատարմօրէն կատարելով իրենց կրօնական և քրիստոնէական պարտականութիւնները։ Ասիկա պարտք մըն է որ ուեէ առարկութիւն չի վերցներ։

Հայ. Եկեղեցւոյ շահերը այսպէս կը պահանջեն որ Հայ մամուլի մէջ դադրելու են կրօնքին դէմ ուզզակի և անուզզակի նետուած ոլաքներ։ Երբ մէկը չի հասկնար կրօնքին սրբութիւնը և իր Մայրենի Եկեղեցւոյն կրօնական նշանակութիւնը, իրապէս դիտուն և իմաստուն մարդու գործ մը ըրած կ'ըլլայ . . . լուելով։ Վասն զի ո՞չ քաջութեան ապացոյց է Հայհոյանքը, ո՞չ ալ աղատամութեան փաստ մըն է մերժումը կրօնքին։

Անշուշտ մենք սրտանց կը ցանկայինք որ իրենց Մայրենի Եկեղեցւոյն աղքային գիծերը միայն տեսնողները, պահ մըն ալ բարեհաճէին անոր կրօնական ոգին ուսումնասիրելու. այդ գիծերը աւելի պիտի գեղեցկանային իրենց մտքին մէջ և իրենք աւելի տաք սիրով մը պիտի համբուրէին անոր նուիրականութիւնը։

Հաւատացեալներու բազմութեամբ լեցուած Եկեղեցի մը, ամբողջ խանդավագութիւն է, ուր ո՞չ միայն անձերը կը շփուին ու կը միանան իրարու հետ, ուր ո՞չ միայն խաղաղութեան սուրբ համբոյրով կը նորոգուի միշտ անոնց հոգեկցութիւնը, այլ նաև կը պայծառաւնայ Մայրենի Եկեղեցին ներսէն և կ'ուժաւորուի իր զաւակներուն հաւատքովը, գիտակցութեամբը և նուիրումովը։

Հայ. Եկեղեցին իր արդի վիճակին մէջ կ'ապասէ իր զաւակներէն որ կա-

տարեն իրենց այդ պարտքը, ենթարկելով ինքը ինքնին կրօնական կարգապահութեան օրէնքին։ Մենք չունինք եկեղեցական ոստիկաններ որ Մայրենի եկեղեցւոյ իւրաքանչիւր զաւակը հետապնդեն և հարկադրեն զանոնք եկեղեցի դալու և կատարելու իրենց հաւատացեալ մարդու պարտականութիւնները։ Իւրաքանչիւր հայուն արժանապատութիւնը և գիտակցութիւնը պէտք է ըլլան ոստիկաններ իրենց համար։

Աւելորդ չենք համարիր այս առթիւ ալ կրկնել սկզբունք մը լայնախոհութեան համար։ Գիտութիւն, լուսաւոր դար, և այլ այսպիսի փայլուն խօսքերով արտայայտուած գաղափարներ ալ ունին իրենց նախապաշարութեանները։ հետեւաբար իրապէս դիտուն, իրապէս լայնախոն և լուսամիտ մարդու մը ուղեղը այնքան լայն և պայծառ պիտի ըլլայ որ կարենայ հոն տեղ բանալ իր հասկցած ճշմարտութիւններու քննութեան և ուսումնասիրութեան համար։

Կրօնքը և հոգեոր կեանքի փորձառութիւնները կը մանեն այդ ճշմարտութիւններու մէջ։

Բ. — Կարգապահութեան պարտքին միւս կողմն է յարգանք հանդէպ հոգեոր իշխանութեան։ Հայ. Եկեղեցւոյ այսօրուան վիճակին հրամայական հարկն ու պահանջն է որ հոգեոր իշխանութեանց հմայքն ու հիդինակութիւնը ամէն դնով պէտք է յարգուի։

Առէ.ք Մայր Աթոռը։ Ծանօթ են անոր միջավայրին պայմանները։ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան հեղինակութիւնը պէտք է որ արտաքոյ Հայաստանի դանուող հայութիւնը վեր բռնէ իր կարգապահութեամբ և զոհովութիւններով։ Մայր Աթոռը զգալու է որ հայ ժողովուրդը, թէեւ սփռուած աշխարհի ամէն կողմը, բայց կը սիրէ իր Մայրենի Եկեղեցւոյն հոգեոր վերին իշխանութիւնը, կը հետաքրքրուի անոր կացութեամբ, կ'օգնէ անոր և կը յարգէ անոր հրահանգներն ու կարգագրութիւնները։ Այլապէս կարելի չէ հայ գաղթավայրերու մէջ կաղմակերպել Եկեղեցիներն ու Դպրոցները, եթէ Եկեղեցւոյ Հոգեոր վերին իշխանութիւնը հեռու մնայ հայ ժողովրդի սրտէն և մոքէն։ Կարգապահութեան անժխտելի պայմանն է ասիկա։

Պէտք է ուշադրութիւն ընել որ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան նշանակութիւնը չպատիկնայ ուեւէ առիթով և կերպով։ Ան խորհրդանշանն է Հայ. Եկեղեցւոյ զաւակներուն միութեան, և միութեան այդ ոգին և իրականութիւնը ինքնին զօրութիւն մըն է և բարոյական մեծ հարստութիւն մը, որ կ'ուժաւորէ հոգեոր վերին իշխանութիւնը։

Կարգապահութեան տեսակէտէն մենք ալ կը ձայնակցինք այն համազգային խելացի բողոքին, որ ուղղուեցաւ անոնց գէմ, որոնք փորձեցին կամ փորձուեցան տագնապ մը ստեղծել կ. Պոլսոյ ազգային Պատրիարքութեան շուրջ։ Այդանսերք փորձը խորունկ ցաւ պատճառեց հու՝ Ս. Յակոբի մէջ։ Եկեղեցւոյ և ազգին շահերու անունով այդ անկարգապահութիւնը ընողներ ցոյց տուին աշխարհի, թէ իրենք ամենենին չեն հասկնար Եկեղեցւոյն և Ազգին շահերը, ոչ ալ կ'զգան իրենց վրայ ճնշող քաղաքական նոր մթնոլորտին ծանրութիւնը։ Սահմանադրութիւն մը ունինք, որու տառը և ոգին իրաւունք կուտան ժողովուրդին որ պատրիարքները վերցնեն դնեն . . . բայց օրինական միջոցներով։ Ատկէ տարբեր բոլոր միջոցներ և կերպեր պարզապէս դաւեր են օրէնքի և օ-

ըէնքով ընտրուած անձի մը դէմ։ Կ. Պոլսի աթոռով կը գտնուի այնպիսի փափուկ պայմաններու մէջ որ Հայ. Եկեղեցւոյ զաւակներուն պարտքը պիտի ըլլայ ներքին ցնցումներով նոր տաղնապներ չտեղծել անոր շուրջ։ Զենք ուղեր անձնական տեսակէտներէ դիտել այդ յաւէտ դատապարտելի փորձին պատճառները. բայց անարդարութիւն պիտի ըլլայ, եթէ դիտել չտանք թէ Կ. Պոլսի այսօրուան պատրիարքին պէս ոչ-փառատենչիկ, կասկածելի շահերէ շատ վեր, իր նկարագրով անուշ, և իրեւ հոգեորական մարդ, անբասրելի դէմք մը պէտք էր որ յարգանքի հարկ մը դրած ըլլար տխուր փորձը յղացողներուն և գործադրողներուն վրայ։

Այսօր Կիլիկիոյ և Երուսաղէմի աթոռներն ալ, իրրեւ հոգեոր իշխանութեան կեդրոններ, իրենց սահմաններուն և իրաւասութեանց շրջանակին մէջ, պէտք է որ ուժաւորութին ժողովուրդին կարգապահական ոգւոյն անվերապահ արտայայտութեամբը։ Ասիկա, շեշտենք անգամ մըն ալ, պահանջն է մեր Եկեղեցւոյ արդի շատ փափուկ վիճակին, և մեր սիրելի ժողովուրդին պարտքն է յարգել հոգեոր վերին իշխանութիւնը, որպէս զի ներսէն շտկարանայ և շընկճուի իր Մայրենի Եկեղեցին։

Հայ մամուլին ամէնէն նուիրական պարտականութիւններէն մէկը պէտք է ըլլայ զօրաւոր կերպով հնչեցնել կարգապահութեան ոսկի զանգակը ամէն առթիւ. Եթէ կ'ուզէք որ հալածանքէն հազիւ գուրս ելած այս ժողովուրդը դանէ ինքինք, հայ մնայ իր լեզուով, իր ոգեսով, իր Եկեղեցիով, իր դատիարակութեամբ, կանոնաւոր կերպով, յստակ կերպով հնչեցուցէք ոսկի զանգակը կարգապահութեան։

Կարգապահութեան պէտքը շեշտելով այսքան զօրաւոր կերպով, ի հարկէ չենք ուզեր ըսել որ ժողովուրդը կոյր գործիք մը ըլլայ և նոյն իսկ աչք խփէ սխալներու, վտանգներու և վսամներու պարագային։ Քա՛ւ լիցի։ Ընդհակառակը մենք կ'ուզենք որ մեր ժողովուրդը շատ մօտէն հետաքրքրութիւն Եկեղեցիով, բայց կատարելով իր կրօնական ու քրիստոնէական պարտականութիւնները և յարգելով կարգապահութեան բոլոր պայմանները, և ի հարկին զոհելով երկրորդական շահեր և նկատումներ, կենսականները և կարեւորները չվտանգելու իմաստութեամբ։

Այս բոլորը պիտի նպաստեն որ Մայրենի Եկեղեցին իր այսօրուան բզբսուած, վիրաւոր վիճակին մէջ չենթարկուի նոր նոր տաղնապներու, և ընդհակառակն հետզհետէ ուժաւորութիւններէն իր բոլոր զաւակներուն, աշխարհական թէ Եկեղեցական, կարգապահութեամբը։

Ասիկա մեր պարտքն է։

ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ)

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

«Երանի՝ խաղաղարարաց, զի նորս
ուղիմ Աստուծոյ կոչեցին»
(Մըր. Ե. 9):

Խաղաղարարաց է ուղղուած եօթներորդ Երանին: Խաղաղորինը ամէնէն զիւրահառակնալի բառն է լիզուներու մէջ, և սակայն ամէնէն գժուար, եւ, եթէ կ'ուզէք, ամէնէն գժբախտ իրականութիւնն է այդ զիւրահասկնալի բառին նշանակութեան և ոգույն չգործագրութիւնը մարդկային ընկերութեան մէջ: Եւ թերես ասոր պատճառը այն է որ անվերապահ սիրով և թանկագին զոհողութիւններով միայն կարելի է իրագործել խաղաղութիւնը. պոյմաններ որոնք ընդհանրապէս կը պակսին մարդոց: Միւս կողմէն աշխարհի խաղաղութեան համար մարդոց կողմէն յայտնուած բազանքներ և առ Աստուծու մատուցուած ազօթքներ շատ հին են. կարծիս թէ միայն Աստուծոյ դորձը եղած ըլլար հսկել աշխարհի խաղաղութեան, իսկ մարդոց զործը եղած ըլլար միշտ վրգովիլ աշխարհի խաղաղութիւնը: Առանց պատասխանատութեան և առանց պատուհասի: Այդ պատասխանատուութիւնը կ'զգայ կոր արդի քաղաքակրթութիւնը: Այնպէս որ այս պահուս պետութիւններն ու կառավարութիւնները զբաղեցնող ամէնէն կենսական եւ տիրական խնդիրն է աշխարհի խաղաղութեան խնդիրը: Մեծ և աշխարհաւեր պատերազմը ցոյց տուաւ թէ բոնութիւնը, զէնքը չեն որ պիտի երաշխաւորեն աշխարհի խաղաղութիւնը, որ միշտ կը վրդուգովի պետութիւններու շահերուն և փառասիրութիւններուն իրարու ընդհարումին հետեանքով: Պատերազմը այնպիսի վիճակ մըն է որ մարդկութեան ոգին կ'ըմբռուանայ նոյն իսկ ատոր գաղափարին զէմ: Քրիստոնէութեամբ աղնուացած ազգեր և ժողովուրգներ մանաւանդ ամէնէն բուռն բողոքները կը պոսութեան ընդդէմ պատերազմի, այնպէս որ այսօր իրականութիւն մըն է այս Մնացուն Դատարանի մը հաստատութիւնը Միջազգային Արդարութիւնը

պաշտպանելու համար: Այս Դատարանը Արդարութեամբ պիտի պաշտպանէ խաղաղութիւնը, այսինքն՝ ազգեր երբ իրարու հետ խնդիրներ ունենան, զայն պաշտպանելու համար այլիւս զէնք պիտի չքաշեն իրարու գէմ, այլ պիտի զիմնն այդ Դատարանին և պիտի ընդունին ու պիտի յարգեն անոր կողմէն տրուած վճիռը և եղած կարգագրութիւնը:

Եթէ խաղաղութիւնը պիտի պաշտպանուի արգարութեամբ, ասիկա կը նշանակէ թէ անարգարութիւնն է որ կը վրդովէ խաղաղութիւնը:

Մենք չորրորդ Երանիի վրայ խօսելու ատեն բացատրեցինք թէ ի՞նչ է Արդարութիւնը (Միոն, 1929, էջ 230-33): Այս տեղ սաշափը միայն պիտի յիշեցնենք թէ արդարութիւնը կատարեալ ըլլարու համար պէտք է ըլլայ աստուածային: Կատարեալ չէ անհատական կամ մարդկային արդարութիւնը: Այս է պատճառը որ մարդը ընդհանրապէս կը փնտոէ իր անձնական շահերը և ուեէ կերպով կ'անտեսէ իր եղբօր շահը և նոյն իսկ իրաւունքը, և ահա խաղաղութիւնը կ'սկսի վտանգութիւն երկու անձերու միջեւ: Հիմայ այսպիսի երկու անձերու տեղ զրէք երկու կամ աւելի ազգեր, և կրնաք երեւակայել խաղաղութեան վրդովման համեմատական չափն ու ծաւալը:

Երբ կ'արհամարհուի Արդարութիւնը և կ'ուրացուի ուեէ կերպով եւ կը վրդովի խաղաղութիւնը, ասոր արդիւնքը կ'ըլլայ կոիւ և պատերազմ. այսինքն ո՞չ միայն արիւն կը թափուի, այլ նաև կը զործադրուին վնասներու, աւելներու, ապականութեան և փնացման ամէն կերպերն ալ:

Այս ահուիլի իրականութիւններուն առաջը խաղաղարաններ միայն կրնան առնել:

Եւ մարդկային ընկերութեան մէջ խաղաղարանները երրորդ անձեր չեն միայն. այլ նաև մինք և գուք: Եօթներորդ Երանին միայն չուզզուիր անոնց որ երկու անհաշտ ու կոռուզ անձերը կը հաշտեցընեն և կը հաստատեն խաղաղութիւնը անոնց միջեւ, այլ նաև կ'ուզզուի անհաշտներուն և կոռուզներուն, որպէս զի ուղղակի իրենք, մէկը կամ միւսը, տեղի տան և խաղաղութեամբ կարգադրեն կազուկութիւնը առարկայ խնդիրը:

Ասիկա, սակայն, պէտք է խօսավանիլ

առանց այլեւայլի, թէ այնքան ալ դիւրին գործ մը չէ: Վասն զի զիւցազնութիւն համահաւասար հոգեկան քաջութիւն մըն է զսպիլ ինքինքը, Արդարութեան եւ խաղաղութեան սիրոյն, եւ պազարիւնով գործիլ: Անուրանալի իրողութիւն մը մատնանիշ ըրած պիտի ըլլանք այս անգամ ալ զիւել տալով թէ վերջապէս մարդ արարածը, գեռ ինքինքը չէ ձերբազատած իր գաղուային բնազդներէն: Յաճախ այդ բնազդներն են որ մարդը կը հանեն մարդկութենէ: Ինչպէս փիլիսոփացութեան և գիտութիւններու նպատակը եղած է մարդուն ազնուացումն ու յառաջացումը, այսինքն՝ անոր անասնային եւ գաղոնային վիճակներէն ձերբազատումը եւ բարձրացումը, նոյնպէս Աւետարանին նպատակը եղած է մարդուն ազնուացման եւ յառաջացման աստիճանը այլքան բարձացնել որ ան կարինայ հասնիլ աստուածային կատարելութեան:

Սրտի սրբութեան վրայ խօսելու ատեն զիւեցինք որ մարդը հոգեկան եւ կրօնական այդ վիճակին մէջ կրնայ տեսնել Աստուածը. խաղաղութեան արդիւնքն ալ պիտի ըլլայ աստուածորդիւթիւն. ըստ իս, Աստուածը տեսնելու կատարեալ և ապահով վիճակ մը: Քրիստոնէական կրօնքին հիմք սիր է, և ոէրը աստուածային է, կամ նոյն ինքն Աստուածն է և ապացոյցը Աստուածոյ զոյթեան եւ յայտնութեան: Արդ՝ Սկր, Արդարութիւն, Խաղաղութիւն այնպիսի հոգեկան իրողութիւններ են որ զիւրար կը բացատրեն, հետեւաբար ասոնք իրարմէ տարրեր իրողութիւններ չեն: Վերցո՞ւր սիրը, չես կրնար արդար ըլլալ. կարելի չէ խաղաղութեան վրայ խօսիլ և խաղաղ ըլլալ առանց արդարութեան:

Խաղաղութիւններ հիմն է անձնական և ընկերային բոլոր յառաջդիմութիւններուն, քաղաքակրթութեան բոլոր երեսյթներուն և արդիւնքներուն, նոյն իսկ կրօնքին ճշշմարիտ հասկցողութեան և իրազործման: Դիտեցէք իր սրտին և մտքին հանգիստը խոսոված մարդ մը, այն ատեն կը հասկրնաք թէ ինչ կը նշանակէ խաղաղութիւն:

Երրորդ թագաւորութեանց ժթ. գլխին մէջ իմաստալից և զմոյլելի պատկեր մը կոյ: Եղիւա Մարգարէ թափառական կը շրջի Եւզարելի սարսափէն. կորսնցուցած է իր

սրտին ու մաքին հանգստութիւնը: Աստուածոյ նախանձով կրտկ կտրած մարդարէ մըն է Եղիւա, բայց Աստուած անոր կը յայտնուի ո՛չ մրրիկին մէջ, ո՛չ երկրաշարժի գարնուրհանքին մէջ, այլ մեղմ օղի անուշութիւններուն մէջ: Բացարձակ խաղաղութեան գրաւիչ պատկեր մը:

Մարդիկ բռնի ուժով չէ որ պիտի շահին իրենց իրաւունքը: Պատերազմները խափանելու համար ձեռք առնուած միշտոցներ, Աւետարանի սկզբանքներուն փառաւոր յաղթանակներն են: Կարելի է ըսել որ 2000 տարիներէ ի վեր մարդկութիւնը գեռ նոր սերտուած է Աւետարանին զասը, սիրոյ, արդարութեան եւ խաղաղութեան շուրջ:

Անոնք որ խաղաղաբար են և կ'աշխատին խաղաղութեան համար, պիտի կոչուին Աստուածոյ որդիններ. այսինքն՝ ո՛չ միայն պիտի տեսնեն զլլին, այլ նաև որդիական կապ մը պիտի ունենան Անոր հետ:

Ս. Ներսէս Ծնորհալի, Կօթներորդ Երանեին վրայ խօսելով ամ՝ մտքով կը խորհրդածէ. առաջին և բուն խաղաղութիւններ այն է որ մարդը ուզդէ իր հոգին և մարմինը, և իր հոգին իշխու մարմնի վրայ. և եթէ մէկը կրնայ այսպէս թէ՝ ինքինքը կրթել եւ խաղաղացնել և թէ՝ ուրիշներուն ալ սորվեցնել ասիկա, ա՞ն է որ կրնայ արժանապէս կոչուիլ Աստուածոյ որդի. որովհետեւ նոյն ինքն Աստուածորդին ալ, Տէրն մեր Յիսուս-Քրիստոս, այսպիսի խաղաղութեան մը միջնորդ եղաւ. և այս խաղաղութիւննը վերահաստատելու համար աշխարհ եկաւ, և անոր խաղաղաբարի պաշտօնը անոր ծննդեան ատեն է որ հրեշտակային երգերով հոչակտուեցաւ երկրի վրայ: Եւ ինչպէս որ ինքն Որդի Աստուածոյ է, նոյն կոչումը կը խոստանայ անոնց որ իրեն նման խաղաղաբար պիտի ըլլան: Հետեւաբար անոնք որ ատելութեան հիւանդութիւննը թէ՝ իրենց ներսէն եւ թէ՝ ուրիշներու մէջէն դուրս կը հանեն և խաղաղութեան կապով մարդիկը կը կապնին իրարու, ստուգիւ աստուածային զործ մը կատարած կ'ըլլան. ասոր համար է որ խաղաղաբարը կը նմանի Աստուածոյ որդւոյն և կը կոչուի որդի Աստուածոյ:

Միւս Երանեիներէն աւելի գերազանց է այս առաքինութեան (խաղաղաբարութեան)

յաղթանակը. որովհետեւ առողջ պարզեւ կամ վարձք կը խստանայ. իսկ ասոր մէջ նոյն ինքն խտղաղարը որդին կ'ըլլայ պարզեներ առողջ Աստուծոյն:

Աստուծիւ մարդիկ ո՞րչափ վետաներէ եւ վտանգներէ զերծ պիտի մնային եթէ խաղաղութեան ողիով թրծուած ըլլային:

Ատելութիւնը, շահախնդրութիւնը, դաւըն ու նենգը, կեղծիքը և շողոմքը պիտի դադրէին. անհատներ վճիռ խիղճ մը պիտի ունենային արեի պէս. ընտանիքներու մթնորաք պիտի ըլլար ջինջ երկինքի նման պայծառ և լուսաշող. Քրիստոսի Եկեղեցին պիտի հանդիսանար անսուիկ ամբոցը հոգեկոն հարստութեան. Ընկերային հաստատութիւններէն պիտի բնէր կեանքի օրհնութիւնները եւ մարդկութիւնը, պիտի ուռանանար խաղաղութեան անսպառ բարիքներու վայելչութեան մէջ:

Ի գուր տեղ չէ որ Քրիստոսի Եկեղեցւոյն մէջ ամէն օր և ամէնէն շատ Խաղաղութիւնն է որ կը յեղեղուի:

Խաղաղութիւն ամենեցուն:

Երանի՛ խաղաղարներուն, որովհետեւ անսնք պիտի կոչուին Աստուծոյ որդիներ:

Բ. Ե.

ԾՈՄԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

ՀԻՆ ԵՒ ԱՐԴԻ ՀՐԵՒՑ ՔՈՎ.

Ա. Մամի մեծ օրը կամ Քաւուրեան Տօնը:

Քաւութեան տօնը, որ կը կատարուէր Եօթներորդ ամսուն (Թշրի = Սեպտեմբեր — Հոկտեմբեր) տասներորդ օրը, պարզապէս կը կոչուէր նաև Մոմ: Ինչպէս հրէական ամէն տօները՝ Քաւութեան Տօնն ալ կը սկսէր նախընթաց օրուան արեւը մարը մտնելուն, ու կը տեէր մինչև յաջորդ օրուան իրիկունը: Տօնն ու Շոմը մինհոյն տեսողութիւնն ունէին: Քաւութեան Տօնը «Շարտթ շարաթուց» էր ու բացարձուկ հանդիսատի օր մը (Ղեւ. ԺԶ. 31): Քահանայապետը այդ առթիւ կը հազնէր ճերմակ կտաէ զգեստներ ու ինք միայնակ կը մտնէր Սրբութիւն Սրբոցը ու կը սրբէր զայն, ինչպէս նաև կը սրբէր Սրբութիւնն

ու Զոհագործութեան Սեղանը. ապա ձեռքերը կը գնէր քաւութեան նոխաղին վրայ որ իր վրայ կը կրէր ամբողջ ժողովուրդին մեղքը:

«Լկենոչիք զանձինս ձերո», ըսած էր Սուրբ Գիրքը (Ղեւ. ԺԶ. 29): Ուստի ի նշան ապաշխարութեան անձերնին կը զըրկէին ոչ միայն ուտելիքէ, այլ նաև կեանքի ամէն հաճոյքներէ — լոգանք, օծում, մուճուներ հագնիլ, և այլն: Ներքին ու արտաքին ապաշխարութեան այս տօնը, որուն չնորհիւ մեղքերու քաւութիւն կ'ընդունուէր և որ մաս կը կազմէր Հին Օքէնքի խորհուրդներուն, իր նմանը չունէր բնաւ հեթանոս կրօնքներուն մէջ, ուր օրինական մաքրութիւնները արաւաքին ձեւակերպութիւններ էին միայն:

Մինչեւ գերութեան վախճանը այս Մոմէն զատ չկային ուրիշ պարտաւորիչ ծոմեր: Հիմակուան Հրեաներուն քով ալ միակ պարտաւորիչն է այս Շոմը: Անսնք խըստիւ կը պահեն Քիլիուոր (Տօն Քաւութեան) ու անկէ անբաժան հանդիսաւոր ծոմը՝ ժողովուրդին հազորդակցութենէն կտրուելու երկիւղով. «Ամենայն անձն որ ոչ խոնարհեցի յաւուը յայնմիկ, սատակեցի ի ժողովրդենէ իւրմէ» (Ղեւ. ԺԳ. 29): Սակայն հիմա չկան այլևս ո՛չ քահանայապետ, ոչ Սրբութիւն Սրբոց, ուր կը տարուէր զոհուած ցուլին ծխացող արիւնը, և ոչ քաւութեան նոխազ: Ատոնց տեղ կը բռնին քահանաներուն ապաշխարութեան աղօթքներն ու ծոմապահութիւնը:

Համեմատարար հին ծէս մը, պահուած տակաւին քանի մը հրեայ համայնքներու մէջ, որոնք հոգիներու հետ հազորդակցութեան մէջ ըլլալ (cabale) կը կարծեն ինքնինքնին, քաւութեան նոխազը կը փոխարինէ աքաղաղով մը ու հաւով մը: Այր մարդիկը աքաղաղը կը բռնին ձեռքերնին ու կիները՝ հաւը, կը դարձնեն զանոնք, ու անոնց գլուխները երեք անգամ իրարու կը զարնեն ու կ'ըսեն. «Ահա՛ իմ ներկայացուցիչս, ահա՛ փոխանորդս, իմ քաւութիւնս: Թո՛ղ ասիկա մեռնի ու ես երկարակեաց ըլլամ և խաղաղ ու բարի կեանք մը ունինամ» (Joseph Bonsirven, Sur les Ruines du Temple, երես 238):

Հիմակուան այն Հրեաները, որոնք

սովորաբար հեռու կը մնան կրօնական պարտականութիւններէ, Քաւութեան Տօննին նթէ ծոմ ալ չպահեն՝ սինակոկ կ'երթեան անպատճառաւ, թէ՛ առհաւութեամբ և թէ ծանր գտանդի մը վախէն, որ կրնայ սպառնաւ անտարբերներուն։ Խոկ բարեպաշտ Հրեաները, ի նշան ապաշխարութեան ու անմեղութեան, կը հագնին հերման լավեր, սովորաբար զանոնք՝ որոնցմով պիտի թաղուին եաքէն (Անդ, երես 241)։

Բ. Հանրային ծոմեր ու մասնաւոր ծոմեր՝ արտաքի պարագաներու մեջ։

Հին Հրեաները, արդի Հրեաներուն պէս, հանրային ծոմեր կը պահէին արտաքոյ կարդի ունէ պարագայի մը (*), զոր օրինակ՝ պատերազմելէ տուած (Յուզիթ, ի. 26), թագաւորի մը մահուան առթիւ (Ա. Թագ. Ա.Ա. 13), քաւելու համար հասարակաց յանցանք մը (Ա. Թագ. ի. 6), հեռացնելու համար ընդհանուր աղէտ մը (Յուզիթ, Դ. 8, 12), եւայլն ։ Խոկ մասնաւոր ծոմեր կը պահուէին զանազան պատճառներով։ Այսպէս Դաւիթ ամբողջ օր մը կը պահէ Սուուղի մահուան առթթով (Բ. Թագ. Ա. 12), ու ետքէն՝ իր հիւանդ զաւկին առողջութեան համար (Բ. Թագ. ԺԲ. 16, 21-23)։ Աքատար՝ կը շատամբուելով Եղիա մարգարէէն՝ ծոմ կը պահէ, հեռացնելու համար աստուածային վրէժինդրութիւնը (Գ. Թագ. Ա.Ա. 27-29)։ Եսթիր ծոմապահութեամբ կը խնդրէ Աստուծմէ պաշտպաննել իր ծողովուրդը Համանի խարդաւանանքներուն դէմ (Եսթ. ԺԴ. 2), Եղրաս ծոմ կը պահէ որպէսզի գերութենէն ետք երջանիկ դարձ մը ունենայ Երուսաղէմ (Ա. Եղր. ի. 21)։ Յիշենք նաեւ Մովսէսի, Եղիայի և Յիսուսի քառասնօրեայ հրաշալի ծոմապահութիւնները։

Գ. Պարտաւորիչ ծոմեր՝ Բաբելոնի զերութեան յետու։

Հրէից բարեպաշտութիւնը մհծապէս աճեցաւ Բաբելոնի զերութենէն ետք։ Անոնք բացի Եօթներորդ ամսուան (Քաւութեան Տօնի) ծոմէն, հաստատեցին Զորբորդ, Հինդերորդ ու Տասներորդ ամիսու։

(*) Երուսաղէմի Հրեաներու մէկ համաձայն վերջերս ծոմի օր մը սահմանած է Լազի Պատին գէղիքին առէլու։

Ներու ծոմերը (Զաք. կ. 5, թ. 19), ինչպէս նաև երկրորդ ծոմ մը՝ Եօթներորդ ամսուն ու նախապատրաստական ծոմ մըն ալ՝ Փուրիմի Տօնէն առաջ (Եսթ. թ. 31)։ Ռարբիներու աւանդութեան համաձայն՝ ծոմի օր էր Թամուղ (Եօթներորդ) ամսուան 17 ը, վասնդի այդ օրը խորտակուեցան Օրինաց Տախտակներն ու գաղրեցաւ մըշտընջնաւոր զոհ։ Ծոմ կը պահէին նաեւ Ար (Հինդերորդ) ամսուն 9 ին՝ ի յիշտատկ Տաճարի աւերին, ու Թեպէթ (Տասներորդ) ամսուն 10 ին՝ ի յիշտատկ Երուսաղէմի զրաւման Քաղցեացիներէն (558 Ն. Թ.)։

Քրիստոսի ժամանակ Հրեաները ամսական ծոմեր ալ ունիէին, սրոնցմէ երեքը կը պատահէր նիսան ամսուն։ Անսոն Մէծ ժողովը կամ Սիներբիոնը անձրեի համար սահմանած էր ծոմի օրեր (Երեք և նոյնիսկ վեց օր)։ Սինակոկներն ալ տեղական ծոմեր կը հրամայէին, աղատուելու համար քաղաքներու կամ զիւղերու սպառնացող ունէ պատուհասէ։

Դ. Կամաւոր ծոմեր։

Բարեպաշտ Հրեաները, մասնաւորապէս Փարիսեցիները, ծոմապահութիւն կ'ընէին շարաթը երկու անգամ, երկուշարթի և հինգշարթի օրերը, ըսելով թէ՛ երկուշարթի օրը Մովսէս բարձրացած է Սինա Լեռը ու հինգշարթի իջած է անկէ, Եղրասի կը վերապուէլ այս ծոմին հեղինակութիւնը։ Աւետարանին մէջ կը հանդիպինք տուակի Փարիսեցիներու օրինակին՝ որ կը պարձենայ պահէիլուն համար շարաթական այս երկու ծոմերը։ Նոյնը կ'ընէին նաեւ Յովհաննէս Մկրտիչի աշակերտները։

Հիմակուան Հրեաներն ալ, հետեւլով իրենց նախնիքներու օրինակին, ծոմապահութիւն կ'ինթարկեն ինքզինքնին չնչին պատճառներու համար, ինչպէս՝ հաճէլի երազներ տեսնելու, երազի մը մեկնութիւնը գտնելու, ձախորդ գուշտկութիւն մը հեռացնելու համար, «զորօրինակ» եթէ երազնուն մէջ տեսնեն Օրինաց Գիրքին այրիլը, ակուններնուն կամ տանը զերաններուն թափիլը եւայլն» (Joseph Bonsirven, երես 248-249)։

Ե. Ծոմապահութիւնն ու անոր նպատակը։
Մովսեական ծոմապահութիւնը միօր-

եայ էր, ու կը տեէր մէկ արեր մարը մըտնելէն մինչեւ միւսը։ Այդ օր կը հրաժարէին ամէն տեսակ կիրակուրներէ մինչեւ այն վայրկեանը՝ ուր երկինքի վրայ կ'իրեէին միջակ մնձութեամբ երեք աստղեր։ Պէտք էր զգուշանալ ծոմապահութենէ շարաթ եւ աօնի ու ամսամուտի կամ նոր լուսինի օրերը։ Այսպէս կ'ընէր Յուղիթ։ «Եւ պահէր նա զամենայն աւուրս այրութեան իւրոյ, բայց զօր շաբաթուն և զամսամտից եւ գտարեկանացն եւ զուրախութեան Տանն Իսրայէլի» (Յուղիթ, թ. 6):

Մանուկներն իսկ, ինչպէս նաեւ յդի և սանտու կիները, պարտաւոր էին պահէւ Սինեղրիոնի սահմանած ծոմերն ու Ար ամսու 9 ի ծոմը՝ ի յիշտատակ Տաճարի աւելին։

Երբ պարզ էր ծոմը՝ կընային օծուիլ ու երեսնին լոււալ Խիստ ծոմերու ժամանակ չէին ողջուներ նոյնիսկ իրենց բարեկամները, քուրծ կը հագնէին ու միսիր կը ցանէին իրենց զլխուն ու դէմքին վրայ։ Այս առթիւ Հերոնիմոս խօսելով իր ժամանակի Հրեաներու մտախն՝ կը զրէ. «Անոնք կուրան, բոկոտն կը ըլջին, մոխիրի մէջ կը թաւալին ու խորդի վրայ կը պառկին, և ի լրումն աւելորդապաշտութեան՝ Փարիսիցիներու չնշն սովորութեան համաձայն ոսպով կը լուծէն իրենց ծոմերը, ցոյց տալու համար թէ ատով կորսնցուցած են իրենց անդրանկութեան իրաւունքը» (Եամակ լ.թ., առ սրբուհին Պաւլիկ)։

Բաւական չէին, սակայն, արտաքին այս ցոյցերը, եթէ անոնց համապատասխան չըլլացին նաև հոգեկան զգացումներն ու ողորմութեան եւ արդարութեան զործերը։

Եսայիի մարդարէութեան մէջ Աստուած կը յանդիմանէ թեթեւ ընթացքը պահնցողներուն։

«Երէ կորացուցես իրեւ զանուց զպարանց նո, եւ բուր եւ մօխիր ի ներոյ տարածանիցես, Սակայն եւ ոչ զայ կոչեցի պահ եւ օր ընդունելի. Ո՛չ զայնախի պահ ընտեցի, ասէ Տէր։

... Բուր հողելոց զնաց նո, եւ զայնաս այսակի առ ի տակ նո. Երէ ետանիցես զեւեկն՝ զգեցուցանիցի, եւ յընանեաց զայակի նո զայի մի՛ արկանիցես։ Տայնմամ ծաւալեցի կանուի րոյ նո. . . . (Եսայի, թթ. 5—8)

Նոյնը ըսուած է նաև Իմաստութեան

Գիրքին մէջ. «Մարդ որ ի բաց կացցէ ի մեղաց իւրոց, եւ վերստին զայն առնէ, զի՞նչ օգուտ առնէ խոնարհեցուցանելով զի՞նքն (պահօք), զաղօթս նորա ո՞վ ոք լուիցէ» (Խմաստ. ԼԳ. 31):

Վերջացնելէ առաջ յիշենք՝ թէ Քրիստոսի ժամանակ Փարիսիցիներու ծոմը, զոր կը պահէին՝ ապականելով իրենց երեսները, որպէսզի զրաւեն մարզոց ու շաղրութիւնն ու յարգանքը, խոպան հեռու էր խոնարհութեան այս զգացումներէն (Մատթ. Զ. 16): «Այլ զու, կ'ըսէ Փրկիչը, յորդամպահիցես՝ օ՛ծ զգութիւն քո եւ լուա՛ զերեսքո, զի մի՛ երեւեցիս մարզկան իրբեւ զոյանող, այլ՝ Հօրն քում ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուցցէ քիզ» (Մատթ. Զ. 17—18):

Հայացուց
Մ. Ե. Ն.

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ի Ա. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ^(*)

Քննիցիք զզիրս։ ՅՀ. 5, 39։

Ե.

ԶԻ ԴՈՒՐ ՑԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԿՈՉԵՑԵԱԼ ԷՒԹ, ԵՐԱՅԱԲՐՅԱ (ԳՂ. 5, 13.)

Ի.

Ազատուրիւմ, — Իրրեւ զի գեղեցիկ է, զի՞ց ցանկալի է այս անուն. բայց սակայն քանի՛ յաճախագոյնս թեւը խմացեալ եւ չորաշար ի կիր արկեալ:

Ազատութիւն բառն բազմապիմի մտօք վարի։ Ընդհանուր պայմանաւ առեալ կը նշանակէ վիհանին ազատ յինելոյ յո՛ր և իցէ արդելիչ, խափանարար, նեղիչ, բռնազատիչ, ճնշիչ եւն. իմեքէ, հայեցեալ թէ՛ ի մարմատուր, նիւթակոն եւ վայրական հանգամանս, եւ թէ՛ ի քաղաքական հասարակաց իրս, եւ թէ պատշաճեալ ի հոգեւոր, խմացեալ եւ բարոյական պարագայս։

(*) ՏԵ՛՛ ՍԻԹԻ 1928, էջ 262 հհ. եւ 330 հհ. եւ ՍԻԹԻ 1929, էջ 68 հհ. եւ 166 հհ.։

նաեւ վասն մասնաւոր ինչ աղատութեանց՝ որովք մարզս զերծ կացուցեալ լինի յո՞րպիսի ինչ եւ իցէ սահմանաւոր՝ չափաւորեալ իրաց, որպէս առանձնաշնորհութիւն ինչ եւ առաւելութիւն, ապա՝ հակառակն զերութեան, ծառայութեան, ստրկութեան այլովքն հանդերձ։

Բատ նմին օրինակի ազաս նշանակէ արձակ, անարգել, անխափան, առանց կապի, անսահմանափակ, լուծեալ եւ զերծ ի կապանաց, ի հարստահարութեանց, ի լլկանաց, ի սահմանազրութեանց եւ ի կարդագրութեանց (զ. օր. նաեւ պատշաճութեան, վարուց եւ սովորութեանց), ի ծառայութենէ, ի հպատակութենէ, յամբաստանութենէ, ի պատժոց, ի վտանգէ, ի զրադանց, ի պարտեաց.— դարձեալ՝ ինքնորին, ինքնիշխան, առանց կախելոյ զումքէ կամ զիմեքէ.— եւ եւս՝ անաչառ, անպաճոյն, անկեղծ, համարձակ, յոտակամիտ մտօք.— յետոյ ուրեմն՝ ո՞չ փակեալ, ոչ յարակից, զտառցեալ, մեկուսի, ո՞չ զրաւեալ, բաց, ընդարձակ, հասորակաց, զիւրամատոյց, թոյլ տուեալ իւրաքանչիւր ումեք եւն։—

Իսկ ի նոր կտակուրանի բառս ազաս եւ ածանցք իւր ի կիր արկեալ են պէսոյէս օրինակու։

Ա. ազատորին

1) յերկրաւոր թշուառութենէ յազատութիւն փառաց, այս է՝ ազատութիւնն որ հաստատեալ է ի փոռու (Հո 8, 21).

2) ի մոլորութեանց (2 կր 3, 17).

3) ի մովսիսական օրինաց (Գղ 2, 4, 5, 1 եւ 13; 1 Պտ. 2, 16).

4) յորեւէ պատառէիրանէ կամ օրէնըսոզրութենէ, իրաւունք ըստ հաճոյից զործելոյ (1 կր 10, 29; 2 Պտ. 2, 19).

5) օրէնք ազատութեան (Յկ 1, 25 եւ 2, 19), այս է՝ օրէնքն որ կը չնորհէ մարդկան ազատութիւն յախտից եւ ի կարեաց եւ ի ցանկութեանց, որով հնարաւոր լինի մարզոյ առնել զկամս Աստուծոյ։

Բ. ազաս, առեալ լինի իրեւ

1) ազատ, ազատածին, հակառակն ծառայի, ստրկի (Յհ. 8, 33; 1 կր 7, 21; 12, 13; Գղ 3, 28; 4, 22).

2) զերծեալ ի պարտեաց, ո՞չ պարտական, զ. օր. ազատ ի հարկաց (Մթ 17, 26), ազատ յօրինացն (Հո 7, 3), նոյնպէս

1 կր 7, 39, հմմտ. 1 կր 9, 1. 19.

3) ազատ՝ բարոյական մտօք, զ. օր. Հո 6, 20 ազատացեալ յարդարութենէն, այսինքն՝ հայեցեալ յարդարութիւնն, կամ պատշաճութեամբ նորին. դարձեալ Յհ. 8, 36 ազատ ի ծառայութենէ մեղաց. նմանապէս Գղ 4, 26 ազատ ի ծառայութենէ մովսիսական օրինաց, նաեւ 1 Պտ 2, 16։

Գ. ազատել, ազատեցցանել.

վարի միայն բարոյական իմմատիւ, զ. օր. Յհ. 8, 32 յիշլանութենէ մեղաց, նոյնպէս Յհ. 8, 36.— եւս Հո 6, 18. 22 ազատեալ ի մեղաց. Հո 8, 2 յօրինաց մեղացն եւ մահու. Հո 8, 21 ի ծառայութենէ ապականութեան. իսկ Գղ 5, 1 քրիստոնէական ազատութիւնն է։

2.

Եւ արդ, մարթ է համառօտելով առ հասարակ բաժանել զազատորինն յերկուս դասակարգս.

Ա. արտային ազատորին, կամ բնական, նիւրական (զործական, ընկերական, քաղաքական եւն. իմաստիւ), հակառակ բըռնութեան կամ բանադատութեան։ Սոյն այս բնական ազատորին բաժանի յայլեւոյլ մասունս, ըստ արտաքին սահմանաց եւ հանգամանաց միջավայրի, որպէս բանատարգելութիւն, ազատութիւն արուեստի, հաւատոց եւ կրօնից, մամլոյ, նոյնպէս խորհելոյ եւ խօսելոյ, սակայն սահմանաւոր իմն պայմանօք,— միով բանիւ՝ քաղաքական ազատութիւն, այսինքն՝ իրաւունք իւրաքանչիւր քաղաքացւոյ ըստ հաճոյս առնելոյ եւ թողլոյ զոր ինչ կամի, միայն թէ չանցանէ ըստ հասարակաց հաստատեալ օրէնս եւ կարգադրութիւնն։ Հանգոյն սմին է իմացական կամ մտաւորական ազատութիւն, այսինքն՝ կանոնաւոր անխանդար վիճակ մտաց եւ գատաղութեան անձին։

Բ. իսկ ներշին ազատորինն, առանձինն սեպհական մտօք, հոգերամական ազատորինն է, որ հայի ի կամս մարդոյ եւ նախապայմանն է բարոյական զնացից, վարուց եւ զործոց եւ մասնաւորապէս բարոյական պատահանաւուուրեան նորին։

Հոգերանական ազատութիւնն այս՝ է կարողութիւն նսի ինքն զինքն որոշելոյ, իսկ եսմ է արդիւնք բովանդակ վարուց մար-

դոյ: Բաստ այսմ հոգեբանական ազատութիւնն ո՛չ եթէ նշանակէ բացարձակ իմն անկախութիւն յոր' եւէ պատճառաց, այլ թէ՝ որոշիչ եւ վարիչ պատճառք յեսն ինքնին հաստատեալ են: Վասն զի արարք մարդոյս, նոյնպէս պատճառօք սահմանեալ եւ կանոնեալ կարգեալ են որպէս զպատահարս բնութեան, եւ իւրաքանչիւր գործ անձին, պատճառական օրինաց համեմատ, հետեւանք է միոյ կամ առաւել պատճառաց. միայն թէ ամենայն պատճառք հուսկ յետոյ արմատացեալ են յեսն ի զլսովին, որ ազատ գիտակցութեամբ կամի զոր ինչ բանսուրութիւն իւր ուսուցանէ նմա իրբեւ հարկաւոր ճանաչել եւ իրբեւ ուղիղ դատել: Ապա ուրեմն ազատութիւնն չէ օրինազանցութիւն, անիշխանութիւն եւ անկարգութիւն, այլ հնապանդութիւն եւ հպատակութիւն օրինաց, եւ այն՝ իրբեւ ինքնակամ կամօք ընկալեալ օրինաց: Կամածին անսանձ ազատութիւնն չէ իսկական ազատութիւն, որ մանաւանդ հոստատեալ է յիշխանութիւն բանաւորութեան եւ մտաց ի վերայ զզոյասիրութեան եւ նիւթականութեան: Զգաստութիւնն, անձին տէր լինելն, զօնութեամբ եւ մըտախոնութեամբ զործել եւ վարել,— այսպիսի՛ ինչ է ազատ լինել: Զի կամքն առանց կորովամիտ խելամտութեան եւ խոհականութեան կոյը է եւ անբարոյական, իսկ խելամտութիւն եւ խոհականութիւն առանց կամեցողական զօրութեան անզօր, չնչին եւ յոզդող է, «զի այր երկմիտ առանց հաստատութեան է յամենայն ճանապարհութիւն» (Յկ 1, 8), եւ «նմանն է հողմակոծեալ եւ տատանեալ ալեաց ծովու» (Յկ 1, 6): Միտոյն երկոքին միացեալ կ'ընձեռն հաստատուն սկզբունս եւ բարոյական վարս: Առ այս ի զէպ գայ խօսքն թէ՝ մարդոյս ամբողջ պատճութիւնն, վարք եւ կենցազն, իւր նկարազիւն է, այսինքն՝ արգասիք իւր տեսական խելամտութեան եւ գործական վարժից եւ կրթութեան: Նկարագիրն է կատարելութիւն եւ լրումն բարոյական (հոգեբանական) ազատութեան. եւ ճշգիւ կամեցեալ խօսել, լի բովանդակ մոօք բուն բարոյական անձնառութիւնն եւ իթ է աշմարիս նկարազիւն: Բատ այսմ բանաւորութիւն, զզօնութիւն, ազատութիւն, բարոյականութիւն եւ նկարագիր չե՞ն այլ

ինչ բայց եթէ այլեւայլ իմացուածք միեւնոյն զաղափարի:

Ի վերայ այսր ամենայնի յայտ իսկ է թէ՝ բարոյականութիւն եւ կրօնի յարակից են միմեանց եւ զիրեարս կը պահանջնեն. զի ո՛չ ոք արդեամբք կրօնասէր եւ բարեպաշտ համարելի է առանց բարոյական լինելոյ, եւ ո՛չ մի բարոյականութիւն հաստատուն հիմնեան: Անբարոյական կերպարանեալ ոք բարեպարիշտ կեղծաւոր է. բարոյական ոք ամպարիշտ անզգամ է: Վասն զի կրօնքն արմատն է բարոյականութեան. իսկ սա պսակն է կրօնից՝ որ է խորին զգացումն ներքին ջերմուանդն հաղորդութեան ընդ Աստուծոյ (Հմմտ. Հռ 8, 14 եւ 1 Յ՛ 5, 3 հ.):—

Դարձեալ զիտելի է զի ազատութիւնն, այդ հոգեկան ձիր թէպէտեւ ըստ բուսոց բարուց ընածին է, զոր սակայն հարկ է զդոյն մշտկել կրթել եւ աստիճան յաստիճանէ զարգացուցանել բարզաւածել. իրբու զի ի վերջոյ նոյն լինի ընդ հարկի: Սմին իրի առաւելազէս ազտա է այն անձն՝ որ ո՛չ կարէ այլազգ քան բանաւորութեամբ զնալ եւ զործել, այսինքն այն՝ որ անվրէպ եւ ի հարկէ կը զործէ զոր ինչ կարեւոր հարկ է: Զայնպունակ պարտ է լինել նպատակ վարժից եւ կրթութեան նկարագրի մարդոյ: Ապաքն ըստ բարոյական տեսակեաի եւ իրբեւ հրահանգք մարդկացին բանաւոր վարուց համարելի է արդեք կամոնս այս՝ միշտ խորհել զոր ինչ ճշմարիտ է, զգալ զոր ինչ զեղեցիկ եւ վայելուշ է, եւ կամել զոր ինչ բարին է. ուստի բարի է միայն որ ինչ բանաւոր է, այսինքն՝ որ ինչ զիտակցութեամբ, ազնիւ նպատակու եւ ազատ կամօք կը զործուի: Ապա ուրեմն պէտք է նպատակն, պատճառք, կամքն եւ կատարումն հանուպազ եւ ամենայնիւ բարոյական լինին:

Առակ մի կայ որ ասէ՝ իւրաքանչիւր ոք իւր երջանկութեան գարբինն է. բայց սակայն քանի՛ քանի՛ անզգամ եւ ո՛քչափ յաճախ առակս այս բախտին մրճով կը խորտակուի: Հանդերձ այսու մարթի արդեք ասել թէ՝ իւրաքանչիւր անձն իւր բարոյական կենաց հաստիչն է. ճանապարհ եւ ընթացք կենաց, զոր մարդ կ'ընտարէ, իւր սեպհական զործն է, իւր ազատ ու

բոշումն է, զեթյայս գիտակցութիւն հաստատեալ է բարոյական պատորին մարդոյու։ Աակայյն եւ այնպէս հարէ է միշտ պահէլ ի մտի զբանս Յովհաննու Մկրտչին թէ՝ «մ' է կարէ մարդ տոնուլ յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ իցէ տուեալ յերկնից ի վերուստ» (Յն 3, 27), ոզի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարզեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Հօրէն լուսոյ» (Յկ 1, 17)։ Քաջ իմն է արութեամբ ասել՝ զինչ եւ եմ, յիմում սեպհական զոյութեան, յիմում բուններքսազոյն կեանա ինեւ ինքնին անձամբ անձին իմ։ Այլ աակայյն եթէ ամենայն իրօք իրաւացիկ լինէր այդ յանձնապաստան յանզուզն մտածութիւն, հնար էր նաեւ ասել՝ զոր ինչ միանգամ կամիմ լինել, կարող եմ։ Մանաւանդ թէ՝ հանգամանք իրաց աշխարհիս զնորին հակառակն ցուցանեն։ Առաւել իրաւամբք պարտ է խոստովանել ընդ Պաւուսի Առաքելոյ թէ՝ «Ճնորհոքն Աստուծոյ իմ զինչ եւ իցեմ» (1 Կր 15, 10)։ Ոչ միայն առաջին կենսական բոզբոշն յայտ առնէ զզոյութիւն Աբարչին, այլ նաեւ զարունըն՝ որ զայն կը զարդացուցանէ, մըրիկն՝ որ զնոյն կը ջախջախէ։

Ապաքէն ամենայն հանգամանք իրաց, որք զմեզ կը ըրջապատեն, հուսկ ուրեմն հաստատեալ կան եւ կը հանգչին ի ձեռս Նախախնամութեան. նոյնպէս եւ կամք մարդոյ, որ՝ չափ եւ ազատ իցէ, ո՛չ եթէ ինքն ըստ ինքեան, անձամբ յանձնէ, բոցարձակ անկախութեամբ է զոր ինչ է. վասն զի ամենայն ինչ որ կեանքն է եւ զայն կը կազմէ եւ կը կերպարանէ ի լինէ եւ ըստ սկզբան կոնսնեալ կարգեալ է յԱստուծոյ, եւ այս՝ պէսպէս պայմանօք եւ ազգի ազգի յօրինուածովք։ Յոյր սակա վասն գործական կենաց եւ վարուց ասելի է թէ՝ որ ոք ո՛չ կարէ զոր ինչ կամի, պարտի կամի միայն զոր ինչ կարէ. ըստ այսօ մարդո կարող է տանել զամենայն ինչ զոր կամի, եթէ միայն կամի զոր ինչ կարէ, կամ լաւ եւս զոր ինչ պարտի։ Ապա թէ ոչ, որպէս յաճախ կը պատահէ, ուր կամաց եւ կարծեցեալ կարողութեան անհաւասարութիւն եւ անհամեմատութիւն զտանի, ամբողջ կեանք մի կը սպառի եւ ընդունայն կը զոհուի, — կեանք մի որոյ դամբանազիրն կը ծանուցանէ թէ՝ սա կա-

մեցաւ զոր ինչ ո՛չ կարէր, եւ կարէր զոր ինչ ո՛չ կամեցաւ։

Արդարեւ զժուարին առ իմանալ եւ մեկնել են սոյնպիսի իրոզութիւնք եւ եւք իրաց աշխարհիս, եւ անօրէնութիւնք նախախնամութեան։ Աակայյն, յամենայն դէպս, ամենայն քրիստոնեայ անձն հեղութեամբ եւ երկիւղածութեամբ կը հաւատայ թէ Աստուծ է որ յաջողէ ի մեղ զկամելն եւ զառնելն, ըստ յառաջազբութեան իւրում, եւ որ զամենայն յաջողէ ըստ խորհրդաց կամաց իւրոց (Փալ 2, 13 եւ Եփ 1, 11). եւ անդէն իսկ եռանգմամբ կը ձայնակցի Պաւուսի Առաքելոյ գոչելով՝ «Ա՞զ խորք միծութեան եւ խմաստութեան եւ գիտութեանն Աստուծոյ, ո՞րպէս առանց քննելոյ են դատաստանք նորա, եւ առանց զննելոյ են ձանապարհք նորա եւն.» (Հո 11, 33)։

(Շարունակելի)

Յ. Յ. Մ.

Ս Ո Վ Ա Բ

(Միջերկրականի վրայ)

Գեաին մը լոյժ, երկընրի պէս կապուտակ, խորրոց ծանօթ ու անձանօթ. — իր լեզուն Ալեակներն են, խորհուրդներով ակաղծուն, որ տարածուին Զեփիւռներու շունչին տակ։

Կուզեն խօսիլ, զիտնալ իրենց նըպատակ, — ինչն' արքօրոք կան մէջն անոնց ծալբերուն. ինչ յոյսեր վառ, ո՞րչափ կեանքրի բիւր, բեղուն ծածկըւած են ծովերուն ծոցն անյատակ։

Յանկարծ ամա մըրայլ շունչ մը զըմբնդակ, կը մըրրըիկ խաղաղ ծալբերը ծովուն, մըր մողեզնած միւն փրփուրներ կը զեղուն, իրը պատասխան հարցումներուղ խեղկատակ։

ԲԱԿ



ՊԱՏՄԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՒՄ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
ԵՒ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ ԲԵՐՂԵԼԵՄԻ ՄԷՋ

Ա.

Երկու Աւետարանիչները՝ Մատթէոս (Բ.) և Ղուկաս (Բ) կը պատմեն Փրկչին ս. ծնունդը Բեթղեհեմի մէջ: Բայս զբաւոր յիշատակարանց և աւանդութեան, Քրիստոս ծնաւ այրի մը մէջ, թէ և այր բառը Աւետարանիչները որոշապէս չեն յիշեր. բայց Աւետարանին մէջ յիշուած մասուր բառին գոյութենէն յայտնի է թէ Փրկչին ծննդեան տեղը բնակութեան կոմ տան վերածուած այրի մը մէջ էր. բայց աստի, չենք կրնար ալ ըսել թէ այրը Աւետարանին մէջ չէ յիշատակուած. քանի որ Լազարեան ծեմարանին ծանօթ հայ ձեռագիր (Թ. Դար) Աւետարանը կը յիշատակէ այր բառը. «Եւ նոքա իբրև լուան թագաւորէն՝ գնացին, և ահա տատզն զօր տեսին յարեելս՝ առաջնորդեաց նոցա, մինչեւ եկեղել եկաց՝ ի վերայ այրին ուր էր մանուկն (Մատթ. Բ. 9): Այս տարբերակը առաւելապէս կը հաստատուի մեր Շարակնոցին Աստուածայայտնութեան կանոնովը, ուր բազմիցս կը յիշատակուի այրը^(*):

Քրիստոսի ծննդեան աւետարանական մանրամասնութիւնները հոս չենք յիշեր, Աւետարանները կը պատմեն զանոնք: Մենք այս յօդուածով միայն պիտի ջանանք նըկարագրել Քրիստոսի Ս. Ծննդեան այրը, անոր վրայ կառուցուած եկեղեցին ուր գարէ գար կրած զլխաւոր փոփոխութիւնները և յետոյ պիտի յիշատակենք Ս. Ծննդեան մօտ կառուցուած Հայոց վանքը ուր անոր վերաբերեալ հայկական յիշատակները:

(*) Ս. Ներսէս Շնորհալին կ'ըսէ. — «Եւ ո՛ւր արգեօք ունէին տուն. քանզի վասն աշխարհագրին որ ժողովեալ էին բազումք, չէր հնար ումեք տուն գտանել՝ որպէս պատմէ Ղուկաս թէ ո՛չ գոյր նոցա տեղի յիշեանին: Եւ ի ծննդեան տեղուոչ փոխել նոցա յայլ իմն տուն՝ անմարթ էր կարծել, զի մօգքն ի մասուր անդ տեսին զնա: Բայց բովի թէ զայրէ կոչէ տուն, որպէս սովոր են մարդիկ զյարկ օթեանի տո՛ւն ասել» (Տեղն. Մտք. էջ 44): Շնորհալիի բնագրին մէջ չկայ այր բառը, բայց կայ մեկնութեանը մէջ:

1. — Քրիստոսի Ս. Ծննդեան այրը
Կոստանդիանոսէ առաջ

Յայտնի է որ Ս. Ծննդեան այրը կը դանուի Բեթղեհեմի արևելքը, քաղաքէն դուրս: Յուստինոսի և Որոգինէսի բացատրութեանց նայելով Բեթղեհեմը կ'երեի թէ բաւական հնար էր այրէն, և անհետզհետէ ընդարձակուելով կը մօտենար այրին: Եկեղեցւոյ այս երկու Հայրերու կողմէն այրին նկատմամբ տրուած վրկույթիւնները պէտք է ընդունիլ թէ պատմակոն մեծ արժէք մը կը ներկայացնեն, և հոմոզում կը գոյացնենք թէ նոյն խոհառաջին դարերէ սկսեալ տեղացի և հկուոր քրիստոնեայք կը պատուէին Փրկչին ծնած այրը ու ան առարկայ էր արդէն բարեպաշտական սովորութեանց:

Հոս մէջ կը բերենք նոյն երկու Հայրերու վկայութիւնները: Յուստինոս 155ին իր Տրամախօսուրեան մէջ (78. 5) կը գրէ Մատթէոսի Բ. 1, յիշելէ յետոյ, «Եւ արդան ծնաւ այն ատեն Բեթղեհեմի մէջ, որովհետեւ Յովսէփ չէր զիտեր թէ ո՛ւր պիտի բնակէր, Բեթղեհեմի մօտ այրի մը մէջ հաստատուեցաւ. և մինչ հոն կը գտնուէր Մարիամ ծնաւ զՔրիստոս և դրաւ զԱնիկա մսուրի մը մէջ. երբ Արարիոյ մոգերը հասան՝ հոն գտան մանուկը»: Որոգինէս 215ին որդէն ճամբորգած էր Պաղեստին և անտարբակոյս տեսած էր Քրիստոսի Ս. Ծննդեան այրը: Խակ 248ին իրեն հակառակորդ կելսոսի կը գրէ հետեւեալը. «Քրիստոսի Բեթղեհեմի մէջ ծնած ըլլալու մասին, Միքիւայի մարգարէութիւնէն, Յիսուսի աշակերտներուն կողմէն պատմուած Աւետարանէն յետոյ, եթէ մէկը ուրիշ ապացոյցներ ալ ուզէ, թող զիտնայ թէ անոր ծննդեան նկատմամբ Աւետարանի մէջ պատմուածին նման, Բեթղեհեմի մէջ ցոյց պիտի տրուի ա՛յն այրը, որուն մէջ ան ծընած է, և այս այրին մէջ այն մսուրը, ուր խանձարբապտեացաւ: Եւ ինչ որ ցոյց կը տրուի ծանօթ է ամէնուն, նոյն խակ հեթանոսներուն, այսինքն քրիստոնէից կողմէն երկրպագեալ և հիացեալ Յիսուսը ծընած է այս այրին մէջ»: Զանց կ'ընենք Ս. Եպիփանի վկայութիւնը, որ համիմաստ կը խօսի Որոգինէսի, ինչպէս նաև Յիսուսի մանկութեան անվաւեր Աւետարանին յիշ-

շատակութիւնը, որոնցմով կը հասկցուի թէ այրին գոյութիւնը ո՛չ միայն աւանդութեամբ, այլ նաև Աւետարանով և Ս. Հարց միաձայն վկայութեամբ կը հաստատուի Բ. զարէն մինչև Դ. դար:

Քրիստոսի ծննդիան այրը սակայն, Բ. դարու առաջն քառորդին, յայտնի վկայութեամբ մը, փոփոխութիւն մը կրտծ է առանց ջնջելու Քրիստոսի ծննդեան աւետարանական պատմութեան և անոր հիասքանչ դէպքերու յիշատակները: 132ին Պարքողիպայի տպատամբութենէն վերջ Աղրիանոս կայսրը իր Յուլիոս Սևերոս միծ զօրապետին հրամանատարութեամբ միանգամ ընդ միշտ Երուսաղէմի մէջ հրէական ոյժերը ջախջախելով՝ քաղաքին հիմ զիմագիծը կը փոխէր, վերածելով զայն հրառոմէական քաղաքի մը, իր բոլոր հաստատութիւններով: Ան քարուքանդ ըլլաւ Երուսաղէմը, և նոյն իսկ անոր անունը փոխելով կոչեց, իշխա Գարիիոյինա: և վերահաստատեց հո՛ն հեթանոսութիւնը, ինչպէս Սողոմոննեան Տաճարին մէջ, նոյնպէս Գողգոթայի մէջ և այլուր զետեղեց հռովմէական կուռքեր, և Տնօրինական Ս. Տեղիք վերածուեցան հեթանոսական պաշտամունքներու: Բեթղեհեմի Ս. Ծննդեան այրին մէջ ալ Աղրիանոս հաստատեց Աղոստիսի կամ թամմուզի կուռքը, այրին չորս կողմը վերածելով մայրաստանի մը: Այս մասին կիւրեղ Երուսաղէմացին իր կոցումն Էնծայուրեան գիրքին մէջ (Ճառ ԺԲ.) Բեթղեհեմի այրին վրայ խօսած ժամանակ, յայտնապէս կը զըէ 347ին, ըսելով թէ «Զի յառաջ քան զսակու մի ամաց, մայրի ունէր զտեղին»: Նուիրական այրին շուրջը հաստատուած էր այս անտառը և նուիրուած էր Աղոստիսի, որպէս զի Եղիպատուէն և Սիւրիական ափունքներէն Երուսաղէմ և Բեթղեհեմ հաստատուող նորեկները գային նշանաւոր օրերու մէջ վայելելու Աղոստիսի նկատմամբ իրենց բուռն յուզումները, զոր ճաշակած էին Աղոստանդրիոյ, Պիպլոսի և այլ տեղեաց հեթանոսական սրբավայրերու մէջ:

Բայց վերի պարագան աւելի լաւ կը բացատրէ Բեթղեհեմի միծ մինակեացը Հերոնիմոս Դ. գորուն գրուած իր մէկ նամակին մէջ. «Աղրիանոսէն մինչեւ կոստանդրիանոս, գրեթէ 180 տարիներ, Յաւ-

րութեան տեղւոյն վրայ պաշտուեցաւ Արամազդի կուռքը, Գիւտ Խաչի ժայռին վրայ Աստղիկի մարմարէ արձանը, զոր հեթանոսները հոն զետեղած էին, կարծելով որ յարութեան և խաչի նկատմամբ միը ունեցած հաւատքը պիտի կարենային յափշտակել՝ եթէ Ս. Տեղերը կուռքերով աղարտէին: Բեթղեհեմը որ այժմ միզ կը վերաբերի, և աշխարհի ամէնէն օգոստափառ տեղն է, և որուն համար սաղմոսներգուն կ'երգէ բաելով՝ ծշմարտութիւն յերկրէ բուսաւ, թամմուզի, այսինքն Աղոստիսի Նուիրական անտառովը հովանաւորուած էր, և այրին մէջ, ուր երեմն մանուկ Քրիստոսն բազմուծ էր, կ'ողբային Աստղիկի տարփուհին»:

Բայց պէտք է զիտել որ եթէ պատմութեան լուսով պիտի առաջնորդուինք, հարկ կ'ըլլայ աւելցնել թէ թամմուզի կամ Աղոստիսի հեթանոսական պաշտամունքը քըրիստոնէութենէ Ը. գար առաջ մտած էր Պաղեստինի մէջ, ինչպէս յայտնի է Եղեկեկի (Ը. 14) և Եսայիի (Ժ. 10) գիրքերէն: Աղրիանոս կայսրը որքան հրէութեան նոյնքան և քրիստոնէութեան թշնամի էր, այդ պատճառաւ ուզեց Ս. Տեղերը խափանել կուպաշտութեան հաստատութեամբ: Աղոստիսի հեթանոսական պաշտամունքը չկարողացաւ խափանել Ս. Ծննդեան այրին մէջ մեր Փրկչին համար կատարուած քրիստոնէութեան երկրպագութիւնը, Խոչը յաղթեց և Աղոստիսի արձանը վատարուեցաւ Ս. Ծննդեան այրէն:

2.— Ս. Ծննդեան եկեղեցին Կոստանդիանոսէն մինչեւ Յուսինիանոս

Կոստանդիանոսի տիրապետութեամբ քրիստոնէական կրօնի յաղթական պատար կ'ամբողջանար: Նիկոյ ժողովին մէջ (325) կայսրը Պաղեստինի եպիսկոպոսներուն հետ կը խորհրդակցէր Ս. Տեղեաց մէջ շինուելիք եկեղեցիներուն ծրագրին վրայ. ժայռին մէջ փորուած գերեզմանը, ուրկէ Փըրկիւը յարութիւն առաւ, այն այրը, ուրկէ համբարձաւ ան, և Ս. Ծննդեան այրը ուր ծնաւ. այս երեք նուիրական այրերը խանդակառած էին իր հոգին՝ անոնց վրայ վաղընդփոյթ բարձրացնելու համար հոյակապ տաճարներ: Մէկ կողմէն կայսրը կը պատ-

բաստուէր այդ նուիրական նպատակին համար, և միւս կողմէն իր մայրը, Հեղինէն, Երուսաղէմ կը դրէք անձամբ հըսկելու համար Բեթղեհեմի Ս. Ծննդեան եկեղեցին շինութեան: Թէե այրին վրայ շինուած եկեղեցին հսկողն էր Հեղինէ, բայց Եւսեբիոս, իր Ներոռողամ Կոստանիանոսի զիրքին մէջ, շինութեան գործը ամբողջովին կը վերագրէ Կոստանդիանոսի սակայն Կոստանդիանոսի Կենագրութեամ գըրուածքին մէջ, անսալով իր ճշմարիտ պատմագրի կոչումին, չուզեր զանց լնել Հեղինէի մասնակցութիւնը Ս. Ծննդեան եկեղեցիի շինութեան մէջ: Կը թուի թէ թագուհին մասնաւոր բարեպաշտութիւն մը կը սնուցանէր նկատմամբ այրին, ուր Ս. Կոյոյը ճաշակած էր աստուածային մայրութեան ուրախութիւնները: Հեղինէի նկատմամբ Եւսեբիոսի խօսքերը կը դնենք հոս. և Հեղինէ անմիջապէս երկու տաճարներ կանգնեց, մին Ս. Ծննդեան այրին վրայ, միւսն Համբարձման լիրան վրայ: Թագուհին պատշաճ զարդարանքներով օժտեց Ծննդեան այրը ու անոր վրայ նորոգ կառուցուած եկեղեցին, որ սկսած էր 326ին դեռ գործը չէր աւարտած, 329ին, Հեղինէ արդէն վախճանած էր:

Մենք կթերիս ուխտաւորուհին խօսքերէն դատելով կը դիտենք որ Բեթղեհեմի նորոգ շինուած եկեղեցին չունէր կառուցուածքի այն չքեղութիւնը, զոր ունէին միւս սրբավայրերը, ինչպէս որ կը չեշտէ Պորտոյի անանուն ուխտաւորը, երկուքն ալ Սաղիմական նորակառոյց տաճարներու մասին կը շռայլեն իրենց գովարանութիւնը, բայց Բեթղեհեմի եկեղեցին կը նկատեն սովորական տաճար մը, և կը գովարաննեն միայն անոր սուկոյ, արծաթի և զիպակի տօնական ճոխ զարդերը. բայց ամէնէն ճիշտ զաղափարը կուտայ նոյն եկեղեցիին կառուցուածքի մասին, վերջին տարիներս գտնուած Մատապայի եկեղեցւոյն մողայիք քարտէսը: Մատապասուրպական քարտաք մըն է Անդր-Յորդանանու մէջ, և անոր եկեղեցւոյն մողայիքը, որ հաւանաբար Զ. դարու գործէ, կը ներկայացնէ Երուսաղէմի յատակագիծը որ ճշգրտօրէն ցոյց կուտայ Երուսաղէմի պարիսպները, փողոցները և զանազան եկեղեցիները, և միւս կուտայի պարագաները:

զոթայի և ոյլ հոյակապ եկեղեցիներու հետ բաղդատելով Ս. Ծննդեան եկեղեցին սովորական չէնքով մը պատկերացուած է նոյն մողայիք-քարտէսին վրայ, որով կը հաստատուի հնագոյն դարերու ուխտաւոր ուղեգիրներու ծանօթութիւնը զոր վերը մէջ բերինք:

Եւսեբիոսի և անոր շարունակողներուն խօսքերէն կը հասկցուի որ Բեթղեհեմի Ս. Ծննդեան եկեղեցին և Զիթենեաց Լերոն Աշակերտարանը համանմանութիւններ ունի: Անոնք միւնոյն ներշնչումէն ծնուած էն, միւնոյն խնամոց առարկայ եղած էն և շինուած են միւնոյն ժամանակ: Մին և միւսն աւետարանական դէպքերով նըշանաւոր բնական երկու այրերու փառաւորութիւնը ունեցած էն. ուխտաւորները իրենք իսկ ըմբռնած էն նոյն երկու չէնքերու զուզութիւնը: Խօսքը տանք Պորտոյի անանուն ուխտաւորին, որ 330ին այցելեց Երուսաղէմ, երբ հազիւ աւարտած էին շինութիւնները. — «Դուք կ'ենէք Զիթենեաց լեռը, ուր մեր Տէրը աշակերտներուն իր վարդապետութիւնը սորվեցուց չարչարանքէն առաջ: Հոն եկեղեցի մը չինուած է Կոստանդիանոսի հրամանաւ»: — «Անկէց (Հոաքելի զերեզմանը) երկու մղոն գէպ ի ձախ Բեթղեհեմն է, ուր Տէրն մեր Յիսուս Քրիստոս ծնաւ: Հոն շինուեցաւ եկեղեցի մը Կոստանդիանոսի հրամանաւ»: Լսնք այժմ կթէրիւն. — «Կ'ազօթին այն եկեղեցիին մէջ որ կը կոչուի Աշակերտարան. հոն կը գտնուի այն այրը, ուր Յիսուս աշակերտաց սորվեցուց իր վարդապետութիւնը»: — «Բեթղեհեմի եկեղեցիին մէջ արարողութիւններ կը կատարէին, նոյն եկեղեցիին մէջ է այն այրը ուր Տէրն մեր ծնաւ»:

Եկեղեցիին չափ այրն ու մուռքն ալ գեղեցկօրէն կը զարդարուէն: Հերոնիմոս իր նամակներուն մէջ ամէնէն սրտառու և խանդավառ տողերը նուիրած է թէ՛ այրին և թէ՛ մսուրին փառաւորութեանը համար: Յիշեցինք արդէն թէ Որոգինէսի օրերէն ցոյց կուտային այրը և մուռքը: Հերոնիմոս ծննդեան տօնին Բեթղեհեմի մէջ տուած իր մէկ քարոզին մէջ հետեւ կերպով կը խօսի մուռքի մասին, «Ահ, երանի թէ տեսնէի այն մասուրը ուր Տէրն մեր բազմեցաւ: Մենք Քրիստոսը պատաւե-


լու պատճառով հողէ մասուրը վերցուցինք անոր տեղը արծաթէ շինուած մասուր մը զնելու համար : Վերցուած մասուրը ինձ համար աւելի թանկագին էր : Ասկին և արծաթը հեթանոսութեան համար են, բայց քրիստոնէական հաւատքը այս հողէ մասուրին արժանի է : Անիկա որ ծնաւ հո՞ն, կը դատապարտէ սակին և արծաթը: Ես չեմ դատապարտիր սակայն զանոնք որ բարեպաշտութեամբ այդպէս վարուած են . բայց կը հիանամ Տիրոջը վրայ, որ թէպէտե աշխարհի արարիչը, կը ծնի ոչ թէ սակիին և արծաթին մէջ, այլ հողէ մասուրին մէջ: Ահա այս տողերով կ'ողբար անուանի մենակեացը զանցառութեանը վրայ ա՛յն պարզութեան՝ որ Բեթղեհեմի հրապոյըն էր: Արծաթէ մասուրը այն «զարմանալի խորհրդանշաներէն» էր, զոր Ս. Հեղինէ Ս. Ծընդդեան այրին մէջ զետեղեց կուսական որդենութիւնը պատուելու համար :

Շատ կանուխէն Ս. Ծննդեան եկեղեցին մէջ այլ և այլ քրիստոնէայ ժաղովուրդներ ու վանականներ իրենց լեզուով կը կատարէին սաղմոսիրգութիւն և պաշտամունք: Երուսաղէմի կղերը նոյնակա տօնակատարութիւններ ունէր Ս. Ծննդեան եկեղեցիին մէջ: Եթէրիս իր ուղեգրութեան մէջ կը նկարագրէ թէ՛ Ս. Գերեզմանի և թէ՛ Ս. Ծննդեան եկեղեցիներու մէջ մասնայատուկ տօները և արարողութիւնները. նոյն ու խաւորուհիին խօսքերէն կը հասկցուի որ Ս. Զատիկէն քառասուն օր վերջը հինգարթի օրը երուսաղէմացիք Բեթղեհէմ կ'երթային և հո՞ն կը կատարէին տեղւոյն եւ օրուան յարմար պաշտամունք և կը յիշատակէին Քրիստոսի Ս. Ծննդը, և պարզէ դիտել այս յիշատակութենէն որ Դրդգարուն տակուին հաստատուած չէր Համբարձման տօնը. վասնզի եթէ ան գոյութիւն ունենար փոխանակ Բեթղեհեմի, Համբարձման եկեղեցին հարկ կ'ըլլար երթաւ, ինչպէս յետոյ կ'ընէին և այժմ ալ կ'ընենք, Համբարձման եկեղեցին երթալով: Այս տօնակատարութենէն զատ, Ս. Ծննդեան եկեղեցին մէջ հանդիսաւորապէս կը կատարուէր Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնը Յունուար ինին, ինչպէս կը յիշատակէ զարձեալ նոյն ուխտաւորուհին: Նոյն օրը Ս. Ծննդեան եկեղեցին մէջ կանոնական պաշտամունքը

կատարելոէ յետոյ կղերականք թափօրով կ'երթային Հովուանոցի եկեղեցին և հո՞ն ալ կը կատարէին պատշաճ արարողութիւններ. այս մասին կը վկայէ 690ին նաև մեր Գրիգոր Արշարունի վարդապետը իր «Ընթերցուածոց Միկոնութեան» գիրքին մէջ (Հովուանոցի եկեղեցիի մասին տեսնել մեր յօդուածը, Սիոն, 1927, էջ 337-340):

Օգտուած ենք հետեւեալ զիրքէն. Bethléem, le sanctuaire de la Nativité: PP. H. Vincent et F. M. Abel, 1904.

(Շար.) ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. ԱՂԱԽՆԱԽԻՆԻ



ԿԻԼԻԿԻԻՑ ԿԱԹՈԼԻԿՈՍՆԵՐԻ

ԺԳ.

ՅՈՎԱՆՆԻՍԻ Դ. ԱՆԹԵԳՅԻ

1602 Դեկտ. 20. սր.— ✠ 1621.

ԱՆԹԵԳՅԻ ՅԻՆ ՅԻՆԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Ա.

Ս. Յակոբի թիւ 582 Զեռագրէն:

Այս Զեռագրին է Վարդան վրդ. Սեկնուրին Արաւածոց գործը, զոր գրած է 1261-ին Սահահին վանքին Առաջնորդ Համազասպ Եպո. ի և Փակակալ Գրիգոր վրդ. ի խնդրանքով (*): Բնդորինակութիւնը եղած է Սիսի մէջ 1586 ին, առաջին երեք տետրակիսիր Անթէպացի ձեռքով, իսկ մասացը Յովէկ Քահանայի ձեռքով, Բիշատակարանը Անթէպացին շարադրած է, իսկ Յովէկ Քահանային ընդօրինակած է Յոլորգիր է գրչութիւնը, բաւական մաքուր և սիրուն, բայց անինամ իրքի ընդօրինակութիւն: Կ'երեի այս Զեռագրիը անգամ մը դուրս եղած է Սիսի Մատենադարանէն որ Սիմոն կթղկու: Ճեռք կը բերէ զայն և գարձեալ կը նույիրէ իր նախիին տեղը, բայց հետեւեալ յիշատակարանի, որ գրուած է Զեռագրիս վերջը դատարկ մնացած երկու թուղթերէն առաջինին վրայ.— «Եթեսին յիշատակ է Սեբատայի Սիմեոն կրկուին ի մայքաղան Սիս, բվին Ռ-2 (= 1639) Արաւածոց Մեկնիչ»:

(*) — «Ի թուականութեանս Զժ (= 1261) եղին սկիզբէն և կատարուէմ համառաւտ վերուծութեան արարչապատում մովսիսական մատնենիս, ի խնդրոյ արիտական Տեառն Համազասպեա և Վարդապէտին Գրիգորի, Փակակալին Սոււր Ուխտին Սահան(ն)ի սատարութեամբ անարժան ծառայից քրիստոնէից Վարդապէտ»:

ՅԻՇԱԽԱԿԱՐԱԿ

— «Փա՛ռք անըսկզբանն եւ անեղին Հաւը և պատճառին բոլորից»:

Փա՛ռք Որդոյ անկատարածին եւ անսկզբանն սկսել ի Հաւըէ անժամանակարար:

Փա՛ռք եւ Հոգոյն Սրբոյ եղաւըին ի Հաւըէ բիմամբ անհատարար, Առաւզին յմրոյ և լուզին զեկեղեցի իւր սուրբ, այժմ և միշտ եւ յաւբատան յաւբատենից, ամէն:

Ի թուականութեանս մերում հայկազեան տումարի հազարեաղի, ի խառորդ տան աւելորդի (= $1000+25+10 = 1035+55 = 1088$):

Եւ ի հայրապետութեանն յայս նախանդի Տանրս կիւրէկոյ Տեառն Ազարիայի եզի սկիզբն և աւարտ դրցու:

Դուաս սասպիս բազմանք մաղրանց բանիս, առ որ ձեռնախօս էք:

Եւ արդ՝ ես թոփհաննէս վիքին եւ նուազեալ ձնունդն եկեղեցւոյ, ամենամեջ եւ եղիկէ անձմբո ի սաստիկ ալեաց յուզմանէ աղեալս, և անդեկ և աննաւաստի, նայ և ոչ փոքր ինչ մակոյէ որ է մասն բարի յիս երեխ, զի թերես առից սակաւ մի սպի: Այլ ընդ մեծամեծ մերացն, որ յինէն գործեցան, փոքունքն սուզեալ ոչ երեխն: Զի թէկ հարկանիմ գատմամբ անաշառ յիշողին զանցանս, սակայն ոչ ձէք եւ ոչ պատանը, զի բոլոր իմ ապահանեալ, ոգի, միտք և մարմին, և կամ կաշկանդեալ յոլով դեղերմամբ թէ ո՞ւր և կամ երբ խարխարեալ նաւս ընկդմի և ւս սռաւեկ սաստիկ ջերման եւ ամպրոտ հարակայլէ, անանջատ վայ(յ)րուք յանալ մաշն յերկուս մասունս, զտիրականն ասիմ և զծառայական: Եւ չունիմ ինչ անկալութիւն բարի գործոց, այլ խոստովանիմ անկեզծ զի չարին եղէ (յ)արբանեակ, և զժամ բարի գործոյն չարաչար վճարեցի: Որ և ոչ ունիմ խեցի զի ըստ Յորայ առեալ զթարախն իմ քերիցեմ: Այլ միայն զլատուծոյ և եթ բուռն հարից զնորհէն, և (յ)այն մի միջնորդելով, եւ սակա այսը չեմ կարի յուսա[յ]կառը զամ անհաւատ ի պատճառէն փրկութեան: Ազաէնմ սրտառուէ և արտառութեռ դիմաւէք և թաւալիմ յոտս ընթերցողացդ և լուզաց, տուք ինձ ձեռն զի մի՛ ընկդմեցաց ի ծով մեղացս որ զբեկեալս ունիմ նաւ:

Եւ զի այս յուսովս յաւժարեցայ զրիէ և սուանալ, և վարձկան եղէ յայս քաղցր յայգիս մշակս չար և չերմեռանդ սիրով զսիկորն արարեալ գըրեցի մինչ ի Գ. անտրն, բայց ոչ կարացի պարապէլ յաղակ և կարութեան և թիթեցման գրոց որս (որոյ?) եմ ի ծառայութիւն, վասն որոյ կալայ վարձկան ի յայգիս հոգեկոր զեղրայր ոմն Յովսէկ քահանայ, և նմա հոտու (յ)աւարտել: Խնդրեմ, ոմն աղաւթք սուրբ ի սիրոյ եկեղել յառաջ, և լի սուրբ սրտիւ, և կէսք ողորմած կամօք իւր չար մատնեալ գերոցի, եղբայրօրէն կարեկցի, և այլք քաղցկաց տարածումն առ երեսակի միակ ի խունկ տուք նըւէր, քաւել և արգելույթինէն զերկին մահ: Եւ որք սուրբ հոգովն աւծայք իշխանք յեկեղեցի, զմեն և զսուկալին զարիւնն ասիմ Աստուծոյ և մարմինն առաջ վիտիւն ընդ իմ Հաւը Աստուծոյ ընծայ,

Եր հաւատացի և հաւատամ զի փրկիմ: Եւ որք զայս մասունս բարեաց յլաստուծոյ առէք պառակ նշանաց, զնոյն արխառոք տուք առողջին ձեզ չնորհաց, զի անցուցէ զիրաւաղատ ցասումն իմոց յանցանաց: Աւստի երկուցեալ զողամ յահնէն և ոչ զզացեալ յաղուշ նկատմամ և կամ սարսափած, և արդ իմ յոյն Աստուծ է և (յ)այն ձեր միջնորդելով. արդահատեցէ հիքոյս մի՛ խնայէք ասէլ, Աստուծ քաւեա(յ) ողորմութեամբ և բուժեալ զչար կեղ ախտին և զժանաշարաւ դժնեալ որդամբ լցեալ վիրին բարերար սունդգաւան չնչեա, զի սպիքն ոչ երեսոցին, և որք լուքդ ասացէք այո(յ), ամէն, եղիցի: Եւ որք զուրբը տառս ինամեք և զմեղ յիշէք. և որք յիշէք և խնամիք, Ամէն:

Եւ զարձեալ աղաչեմ զզատուական հայքդ մեր զքաջ պլաւէտիկոսքդ եկեղեցւոյ և զնոգիեռ հարազատ եղբայրքդ մեր զզասոսդ աշակերտեալ մանկանցդ, յորդամ վայելէք յայս յորդանոս հոգէրուզի զետոցա և աստուծածատուն զրախտէս զասիւ կամ ընթերցմամբ, յիշէք ի մաքքարավայլ յազաւթօն ձեր զնոգին հայրս մեր և զուսասուն հոգուց մեր, զի եւադիսոյ Հայոց զնեասն Տէր Ազարիա(յ), որ յայժմն զեղերեալ կամք ի մասունքառ ասրա(յ), զոր աէր Աստուծ պահեցէ պարագայց ամաւը ի պարագան մեր և ի պահատութեւու Ս. Եկեղեցւոյ: Ամէն:

Նահ զովասաւը և զարբեցիսկապու Աթոռոյ Ս. Առաւարուչին և հաւըս մերոյ զՏէր Մարտիրոսն և զՏէր Վարդան կրօնաւորն և զերեքեան աշակերտեալ եղբայրքս իմ զՏէր Պամիկէն և զՏէր Մկրտիչն, և զի զլեմեալ նոյնի Յափնանիւրու Յանի բիցին աղաչեմ յիշել ի տէր սրտի մաօք, ընդ սոցին և զմարմնաւոր ձնաւզքն իմ, զնայր(Յ) իմ զլեմիր և զմայր իմ Թաման և զեկուստ եղբարեն իմ զԱլիմնանց, զինյանեան տարածամ մանուամբ առ Քիսոսս, և զլուանին որ է պահեալ շնորհաւք բարերարին Աստուծոյ ի միսիթարութիւնն ամենաթշուառ անձինս և զայլ ամենայն (յ)արեանառու մերձաւորն իմ, աղաչեմ յիշել ի Քրիստոս և զուք յիշեալ լիցիք ի Քրիստոսէ յլաստուծոյն մերոյ ամէն, ամէն, ամէն:

Այլ և արդ և ես աղաչեմ զձեզ զուրբը տեսանողքդ և զվայելուզքդ (յ)այս աստուծային սառից և պատգամաց նախամեծ մարգարէն Մովսէսի յիշել յազօթս զնուաստ և զանդիման զբիչ Յովսէկ հանապահ եւ զնուաստ և զնուաստ զնուաստ իմ զՄարգարիտն եւ զեղբայրան զՄկրտիչն եւ զԼավարն եւ զԼաւրան եւ զթաշառն եւ զգուելուն իմ Թամանին եւ զիննակիցն իմ և զեկուստ զեղուստ իմ զթանետ եւ զշարիմէն և զայլ ամենայն արեանառու մերձաւորն իմ, աղաչեմ յիշել ի Տէր և զուք յիշեալ լիցիք:

Դարձեալ սպալասանց և ծառագրութեան գրչիս չինել մենագիր, զի և օրինակս էր որ սիսալ և էր որ հզեալ էր, և ես ի մէջ պանդիստութեան զրեցի և քաղցրէմ վիշտս և ննզութիւնս կրեցի և տրտութեամբ (յ)աւարտեցի, սրտէս և զուք քաջ գիտէք զարիւն:

Քրեցաւ ի մայրաքաղաքն ի Սլու:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ա Զ Ֆ Ե Գ

Ամպերով եզերուած
Կապոյս աչք մը անրարը
Երկինմէն խանդակար
Կը նայէր դէպի ցած՝
Պարտէզիս պատին հով
Ծըլած ծաղկին ընտիր՝
Որ ա՛չք մըն էր կարմիր
Թրշած ցող արցուներով :
Կը դիտեն լուռ զիրաւ
Ակնարկով մը՝ որուն
Անդրուարը բրբուն
Ճանանչ մըն էր տրկար :
Պահ մ' յետոյ նենգաւոր
Նոյն ամպերն ապաժէն
Չընչեցին երկինմէն
Շիծաղկոս աչքն աղուոր :
Ու ծաղիկն ալ սիրուն

Թուրմ բերբերն իր համակ
Թափրըփից պատին տակ՝
Յորձանմէն հովերուն :

Բայց չէ՛ բնաւ վաղանցիկ
Մեր նայուածիլ տնհուն՝
Որ սուր պաֆն է հովուն
Աննիւր ու զեղեցիկ :
Աչեր, թէ խոկ չըլլաբ
Կապոյտէ կամ կրակէ,
Սիրսու, ա՛ն, կը փայլակէ,
Երբ ժըպտիք, կամ երբ լաֆ :
Ոչ ամպը մըբազին
Կ' եղծէ ձեր բիբն աղու,
Ոչ ալ ունչը մահու
Շիջումն է ձեր նրազին :

Մ Ո Ւ Կ Ի Ո Ս Ս Կ Ե Ւ Ո Ւ .

Սըխալող աջը որ ըսպանեց մի այլ ո՛
Փոխանակ արբային,
Ինքըզինքը մըխնց կրակետղին մէջ բորբոք,
Պատիժ դըմոխային :
Թըսնամին, նրաշալի այդ զոհէն ահարեկ՝
Չայնեց՝ որ պատանին
Դուրս խաչեն բըռնաբար այդ բոցէն ատրաչէկ՝
Ու մէկդի զայն տանին :
Ինչ որ ա՛յսկէս այրեց Մուկիոսն անհամբոյր՝
Պորսեննաս ակընդէտ զայն տեսնել չը ժումեց .
Մեծ եղաւ սըխալող ձեռմին փառքն ու նրապոյր,
Զի երէ չը սխալէր՝ գործը չէ՛ր ըլլար մէծ :

Թրզմ.

ՄԱՐՏԻԱՆԻՍ, Վերաստորիսներ

ՕՐԵՆՈՒԹԵՇԽԱՉ, ՀԱՅԾ

ԱՄԵՆ. ԴԱՒՐԵԱՆ ԱՐԲԱԶԱՆԻՒՆ

(Իր ծմնդիան հօրանականակին առիրով)

1860, Փետր. 23/6 Մարտ

Օրհնութիւնդ, Հայր, կ'ուզեմ ես ալ ընոհատուր.

Զեմ լրբած ունի հոգեկերս՝

Զօր կանցնեցին՝ կիրարկելով ունչդ ու դուր՝

Սուրբ օծութեամբ ժիր ձեռքերդ:

Օրհնութիւնդ, Հայր. չեմ ուրացած քու սանար՝

Զօր զիսութեամբ օծեցիր.

Ասծոյ զարփին մէջ՝ ձիբենի անհանիար՝

Պատուասդ առինք կենսաձիր:

Օրհնութիւնդ, Հայր. խորանդ մոռցած չեմ քու սուրբ՝

Աւ ընչեցիր կեանք ու ընորհ.

Մեր նենքին վրայ առէցն հոգւոյդ գերանուր

Հիւսեց պատկերը մեր նոր:

Օրհնութիւնդ, Հայր. իրեղեն սեղանը խունկի

Ճեններեց սիրս անձկայեաց.

Ահա անոր առջեւ եկած եմ ծունկի

Աւ կը մըխամ բազկաբաց:

Օրհնութիւնդ, Հայր. ականակիս աղբիւրիդ

Պասուն ունիմ բոցակէզ.

Երբերս բռնած եմ ծորումիդ նշմարիս

Աւ մի՞ւս հաղորդ ըլլամ ենք:

Օրհնութիւնդ, Հայր. քու ալիքէդ իմաստուն

Ճանանց մ' ոսկի իջնէ բող.

Օրերու հասկը՝ զոր լեցնել կրնաս դուն՝

Շունչիդ առնէ ծուփեն ու դող:

Օրհնութիւնդ, Հայր. եօրանասուն ատզերէդ

Յիսունն համերեւ եմ փարքամ.

Տայ Ասուած որ երկինքիդ վրայ արփաւէ

Երուն ատզեր դեռ կարդամ:

Օրհնութիւնդ, Հայր, օրհնութիւնն Զօր ընոհաց բիւր՝

Որով կերտուեր են յարմար

Տուն ու սանար, խորան, սեղան եւ աղբիւր,

Ալիք, ատզեր անհամար:

Սուրբ օրհնութիւնդ, Հայր, զի Քեզմով զիսցայ ես

Այդ ընոհաց Հայրն օրհնել միւս.

Ակնաղբիւրն ինքն է օրհնութեանցն այն պէսպէս՝

Զօր չը մպեր ուրբի ամքարիս:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ^(*)

Գ. — Քրիստոնեական Առաքելուրիւնը

Օրէնքէն գուրս ձգած էին զանոնք։ Պատրա՞նք. վասնզի ո՞չ մէկ բռնակալ կարող է պայքարիլ Հոգիին հակառակ և զայն ընդունել։ Այն վայրկեանին երբ կայսրը կը յայտարարէր՝ թէ «Քրիստոնեայ մը պէտք չէ որ մնայ», Քրիստոնէութիւնը ոչ կը նար խափանուիլ, ոչ նուանուիլ և ոչ ալ զրապուիլ։ Մեր թուականի 64 տարուան Ծգոստոս ամսուն գէպքը նոր ու անլուր բան մը կը հանդիսացրէր. մարտիրոսութիւն։ Հեթանոսութեան մէջ ոչ ոք կը մեռնէր իր հաւատքը հաստատելու համար. մինչզեռ քրիստոնեաներուն մէջ կը տեսնուէր որ Ստեփանոս սարկաւագ և Յակոբոս առաքեալ կուտային իրենց կեանքը Յիսուս-Քրիստոսի համար. սակայն հրէականութիւնն ալ ունեցած էր իր մարտիրոսները, Եսայի, Զաքարիա, Եղիազար։ Այս անգամ անթիւ բազմութիւն մը անձնատուր կ'ըլլար, կը խոստովանէր իր հաւատքը և կը նահատակուէր վկայ ըլլալու համար Յիսուսի։ Բնաւտեսնուած չէր, և ոչ ալ երեակայուած նըմանօրինակ գէպք մը։ Ահաւասիկ փոփոխութիւն մը, և յաջողութիւն մը միանդամայն։

Իրաւ է որ կային բնական պայմաններ այսպիսի յաջողութիւն մը ձեռք բերելու համար։ Հելլենականութեան ծաւալումով ստացուած լեզուի և գաղափարներու յարաբերական միօրինակութիւնը, ինչպէս նաև ճշմարիտ քաղաքական միութիւնը՝ որ պարտադրուած էր նահանգներուն Հոռոմէական կայսրութեան կողմէ, և դարձեալ ճամբաններու շնութիւնն և հաղորդակցութեան միջցները, արահետներու ապահովութիւնը, ձիակայաններու (relais) կազմակերպութիւնը, թղթատարութեանց վարչութիւնը՝ որքան ալ անտարեր իրողութիւններ ըլլան ըստ երեսոյթին՝ կրնան սակայն զործոն նպաստ մը բերել վարդապետութեանց վարչութիւնը՝ որքան ալ անտարեր իրողութիւններ հոգիոյոյց՝ սրբառուէ նշմարքն էր լոկ ընկերային կացութեան մը, եթէ չունենար այն ելքը՝ զոր նուիրագործեց Միլանի 314ի հրովարտակը։ Մէկ կողմէն բռնապետութեան մը սաստկացուցած կուիը և միւս կողմէն աշխաբան անձնուրացութիւն, երկու անհաւասարօրէն գօրաւոր համոզումներ կը ցուցացրէն։ Քրիստոնէութիւնը՝ որ կը համարձակի ամէն բան ընել, անզամ միանու պատիճներ տալով։ Կուապաշտութեան և Քրիստոնէութեան միջև տեղի ունեցած մաքառումին ելքը հնար է արգէն ընդնըշմարել։ Իր առանձնաշնորհեալ վիճակին ըլորդիւ բոլոր առաւելութիւնները խորապէս

դառնայ կայսրութեան մէջ, և կայսրութեան սահմաններէն գուրս։ Հոս, պէտք է խոստովանիլ՝ թէ Քրիստոնէութիւնը չի յառաջդիմեր, նոյն իսկ չի թափանցեր, և կամ եթէ կը թափանցէ՝ կը թաղուի և կը կորուի, ու չենք կրնար գտնել անոր հետքը։ Բայտ այսո՞ւ Ակիւթացիներուն, Պարթեներուն, Գերմաններուն մօա երթալու նիւթական զիւրութիւնները զոյութիւն չունէին, ուստի և ո՞չ առաքեալներ, ո՞չ քարոզիչներ, ո՞չ աւետարանիչներ և ոչ պերհոտուններ չէին կրցած աշխատիլ և աւետարաններ, և կամ թէ՝ անսոնց ջանքերը մեծ յաջողութիւն մը չին զտած ընդհանրապէս։

Ուրիշ բանաւոր պատճառներ օգնած են այդ յաջողութեան նիւթական պայմաններուն։ Ամէնէն առաջ՝ պէտք է նկատի առնել Հոռմի կրօնական քաղաքականութիւնը, որ թողարարու կը նոր կրօն քններուն հանգէպ, իրեն վերապահելով ընկեռուել զանոնք ի պատեհին։ Այս քաղաքականութիւնը նպաստեց հոգեկան զարթումի մը՝ որ կը բարացուցուի Միւրիոյ և Պարսկաստանի աշքեեւան կրօններուն ներմզումովը։ Եղիպատոս ալ ետ չմնաց, և մասամբ՝ իր սեմական տարաշխարհայնութեան (exotisme) շնորհիւ է որ Քրիստոնէութիւնը, գէթ մինչև 64 թուականը, կրցաւ ունենալ իր առաջին և արագ յառաջիշտացումը։ Պէտք է գորովիլ մարտիրոսներու հերոսութեան վրայ, հիանալ զարմանալ անսոնց չարքաշութեան մասին, փառաւորել անսոնց հաւատքին ջերմենութիւնը, և անսոնց դաւանութեան անեղծութիւնը։ բայց ասիկա հոգեյոյզ՝ սրբառուէ նշմարքն էր լոկ ընկերային կացութեան մը, եթէ չունենար այն ելքը՝ զոր նուիրագործեց Միլանի 314ի հրովարտակը։ Մէկ կողմէն բռնապետութեան մը սաստկացուցած կուիը և միւս կողմէն աշխաբան անձնուրացութիւն, երկու անհաւասարօրէն գօրաւոր համոզումներ կը ցուցացրէն։ Քրիստոնէութիւնը՝ որ կը համարձակի ամէն բան ընել, անզամ միանու պատիճներ տալով։ Կուապաշտութեան և Քրիստոնէութեան միջև տեղի ունեցած մաքառումին ելքը հնար է արգէն ընդնըշմարել։ Իր առանձնաշնորհեալ վիճակին ըլորդիւ բոլոր առաւելութիւնները խորապէս

(*) Շարունակութիւն. — Տե՛ս 1929, էջ 245—59։

շահագործող պաշտօնական կրօնքը, բազմաստուածութիւնը, պէտքը չզգար այն գերբնական կորովին՝ զոր Քրիստոնէութիւնը ունի իր ծագումին զօրութեամբը, և զոր կը պահպանէ ու կ'աճեցնէ օր ըստ օրէ:

Յիսուս զրկած էր իր առաքեալները՝ բոլոր ազգերը աշակերտու համար, և իրերե նախափորձ ոկսած էին անոնք քարոզել ուխտաւորներու հոծ բազմութեան մը, ուրսնք Երաւաղէմ եկած էին (պասեքի) տօնախմբութեան առիթով. տօնին աւարտումն վերջ դարձեալ պիտի բանէին իրենց իրարժէ շատ հետու աշխարհներու ճամբաները, որնացմէ մէկ քանիներն ալ կայսրութեան սահմաններէն գուրս էին. Պարթեներ, Մարեր, Ելամացիներ, Միջագետացիներ ևայլն: Անոնց հետ կը գտնուէին կայսրութեան առխացի հպատակները, Հրեաներ, Կապագովկիացիներ, Պանատացիներ, Ասիացիներ, Փըսուզացիներ, Պամփիլիացիներ, ու նաև Եղիպատացիներ, Իիրէացիներ, Արարներ և Հոռովմի բնակիչներ: Այս ուխտաւորները՝ իրենց երկիրներն երթալով՝ հնո՞ւ տարին ինչ որ սորված, տեսած ու լսած էին, ու բան մը չենք զիտեր անոնց միամիտ ու սրտաշարժ պատմուածքներէն: Ոչ Գործ Առաւելոցը, և ոչ ալ Առաքելական Թուղթերը դոյցն ակնարկութիւն մը անդամ չեն ըներ այդ մասին:

Առաքելական պատգամաւորները նոր ելք (exode) մը ունեցան Ստեփանոսի մահէն յետոյ: Փալիլիայի և Սամարիայի բոլոր ճամբաններու վրայ ցրուեցան անոնք, և հետեւելով ծովեզրեայ զիծին մտան Փիւնիկէ, ումանք հասան մինչե Դամասկոս, ուրիշներ մինչե Անտիոք, և ումանք ալ մինչե կիսպոս: Քիչ վերջը Պողոս պիտի մեկնէր ամբողջ աշխարհն ընդգրկելու անխոնջ ու անջան: Տասնեհինգ տարիներու ընթացքին՝ զինքը կը տեսնենք որ կ'ակօսէ Փոքր Ասիոյ արեմտեան գասիվայրը, Կիլիկիա, Լիկայոնիա, Պիսիդիա, Խասորիա, Փոխոզիա, Միւսիա Բգեշխական Ասիոյ, Կիպրոս, Մակեդոնիա, Աքայիա, թերեւ և Լիւրիկէ: Անոր ճամբորդութեան ըլջանները զիպուածի արդիւնք չեն: Անիկոս կանգ կ'առնէր միայն այն տեղերը ուր իրեն համար յաջողութիւնը, իր բացատրութեան համաձայն, կը բանար «գուռ մը գէպի գուրս»: Եփեսոս

մէկն էր լայն գուռներէն ուրիէ գուրս կը յորդէր ճամբաններու բազմութիւն մը Հռովմէական Ասիոյ ուղղութեամբ՝ Լիկիայէն մինչեւ Պրոպոնտիութէս (Մարմարա): Անապատ մէկն է այն ընդարձակ շահաստաններէն, ուր իրարու կը հանգիպին Արեեւք և Արեմուտք, առեւրական գործով պարապելու համար: Թեսաղոնիկէն Մակեդոնիոյ մուտքը կը բանայ: Կորնթոս կը հրամայէ Աքայիոյ, և Հոռովմի ճամբան ցցանշուած է արդէն «Եղիպատացիներու» ներկայութեամբ՝ Պոմպէի և Պատիուղոսի (Պուծուլ) մէջ:

Ուրբն Պողոս կը գրէ Հոռվմայեցիներուն՝ թէ իրենց հաւատքը քարոզուած է ամբողջ աշխարհի մէջ: Սուրբ Յովհաննէս կը թուէ բազմութիւն մը օրոլոր ցեղերէ, ժողովուրգներէ և լեզուներէ: Սուրբ Կղեմէս կ'ըսէ՝ թէ Արգարութիւնը ուսուցուած է ամբողջ տիեզերքի մէջ: Սուրբ Իգնատիոս կը խօսի ամինչե աշխարհի ծայրը հաստատուած եղիսկոպոսներու մասին: Հազիւ թէ քրիստոնէութիւնը թափանցած էր Բիւթանիոյ մէջ հեթանոսութիւնը արդէն վատանգուած էր հոն: Ամէն տեղ կը հաչակուէր հաւատացեալներու ներկայութիւնը՝ քաղաքներու, աւաններու, գաշտերու և ընկերութեան բոլոր գասակարգերուն մէջ, առանց տարիք ու սեռ նկատի առնուելու: Այս ամէնով կրնանք կարծէլ՝ թէ Հերմաս բնաւ չէ չափազանցած երբ կ'ըսէ՝ թէ քրիստոնէական հաւատքը, երկրորդ զարու կիսուն, կը նմանէր մեծ ծառի մը որուն շուքին տակ կ'ազգաստանէին դաշտու բլուր: ամբողջ երկիրը հպատակած էր աստուածային օրէնքին, ու համատարած ծառին շուքին տակ նստող ժողովուրգները այն ազգերն են որոնք լսեցին Բանը: Այն որ այսպէս կ'արտայայտուի՝ պէտք է որ լաւ ծանօթ ըլլայ իրերուն, վասնզի Պիոս Ա. պատին հարազատ եղացյլն է:

Վիճելի չէ ուրեմն՝ թէ այս սկզբնաւորութիւններու միջոցին Քրիստոնէութիւնը հրաշալի ծաւալ մը զտած էր, ինչ որ հըրեաներուն և հեթանոսներուն մէջ արթընցուց բուռն ընդգիտութիւններ: Երուսաղէմէն կը մեկնէին հակ-առաքելութիւններ, որոնք պաշտօն ունէին յայտարկելու ամէն տեղ՝ թէ անաստուած ու Օրէնքին հակառակ հերձուած մը տարածուած էր Գալի-

լիացի՝ խարերայ ու խաչուած Յիսուս անուն մէկու մը ձեռամք, որուն մարմինը գողցած էին իր աշակերտները՝ զայն-ան-հետայններու համար, որպէսզի կարենան աւետել անոր Յարութիւնը: Այս յարձակումները օսկայն՝ այնքան ահաւոր չէին որքան այն կարդ մը վէճերը՝ որոնք նորածին եկեղեցիներու մէջ յարուցուեցան: Թէև Պօղոսի առաքելութեան խոչնորու չի կրցան ըլլալ այդ մութ ուժերը, բայց առաքեալը անձնապէս տառապեցաւ, և Քրիստոնէութեան տարածումը բաւական արգիւլուեցաւ իր թոփչքին մէջ: Գաղտնի գործակալներ երեցան Անտիոքի, Կորնիֆոսի և Գաղատիոյ մէջ, որոնք վայրագորէն աղարտեցին ձեռնարկուած և մասամբ խակ իրականացած գործը: Պօղոս զանոնք կը մատնանչ իրբեւ սուտ առաքեալներ, նենդամիտ գործաւորներ, ծպտուած իրբեւ Քրիստոսի աշակերտներ, ինչպէս որ Սատանան կը ծպտուի իրբեւ լոյսի Հրեշտակ:

Փոքր Ասիոյ մէջ է որ թափուեցաւ Քրիստոնէութեան առաջին ու կորովի ճիզը, հոն է որ ցոյց տուաւ ան առաջին փորձը իր գեռափթիթ ուժին եւ հրապոյը իր վարդապետութեան: Մէանդրի եւ Լիկոսի (Փայլ գետ) հովիտները կը ծառայէին իրբեւ ճամբաններ վաճառաշահութեան և գաղափարներու ներմուծումին. յետոյ վարդապետութիւնը թափանցեց Գլաւկոսի սահմաններէն ներս, հասաւ մինչեւ Ակմոնիա և Փոլիգական Հնդաքաղաքը, միշտ խուսափելով շատ լեռնային զաւառներէն: Աչ միայն փոքրագոյն երկիրները ձեռք ձգուած էին, այլ նաև հետեւեալ քաղաքները, Սարդիա, Զմիւռնիա, Պերգամա, Փիլատելիփիա Թիւտիփ, թերեւս նաև Տրալլա: Այս պահուն՝ ուր մէկ մէկու ետեւէն կը պակսէին առաքեալները, անոնք կրնային վկայել թէ իրենց կողմն էր յաղթութիւնը և կը լսուեր Քրիստոսի խօսքը, անոր խոստումները կ'իրականանալին, Աւետարանը՝ արգէն խակ ձեռքէ ձեռք անցնելով կը պարարէր բոլոր սիրտերը արիութեամբ յոյսով և սիրով:


Սակայն չենք զիտեր թէ ի՞նչպէս պէտք է նկարագրել կամ ինչ անուն պէտք է տալ այն «պրոպագանդ» ոյն որ գուրս մեաց ժամանակակիցներու նկատողութենէն, այնպէս որ ոչ ոք ոչ մէկ տեղ նշանակեց անոր երեսումը, եւ ոչ խակ պահուեցաւ անունն ու

յիշատակը այդ գործիչներուն: Հոն ուր ոչ մեհեաններ կան աստուածներու, ոչ ջերմուկներ հարուստներու համար, այդ վատառողջ եւ աղասոտ թաղերուն մէջ, ուր նետուած են սպանգանոցներ, խաղախորդի խանութներ, աղէգործարաններ, որոնց մէջ կ'ապրի փցուն բնակչութիւն մը, կը լսենք որ կիներ ու մանուկներ կը խօսին Յիսուսի, Աստուածամարդուն և Յարուցեալ Աստուծոյ, աղքասներու ու խօսարհներու Բարեկամի մասին: Ո՞ր բերանն արգեօք առաջին անգամ արտասանեց հոն Անոր անունը, ո՞ր քարոզիչն եկած էր յայններու զայն: Թերեւս կին մը յաճախ, գործաւորունի մը, ծագումով անյայտ գերունի մը փախստական, ցնցուազգեաց այրի մը, տիրուհի մը արժանիքով:

Երկրորդ գարեն սկսելով՝ Հռովմը կեղրոն կ'ըլլայ աւետարանի քարոզութեան, որ աւելի կամ նուազ թափով մը կը բարգաւաճի: Քրիստոնէութեան այս յառաջատուական և արագ գարգացումը շատ աւելի կը գոհացնէ հաւատացեալները անզգալարար: Զեռք բերուած յաջողութիւնը իրենց սպասածէն աւելին չընձեռներ, նայելով կիրարկուած միջոցներու իրազործումին: Ո՞չ Տերուողիանոս, ո՞չ Որիգենէս եւ ո՞չ Եւսերիսս չեն կարծեր տեմնել հրաշալի երեւոյթ մը Քրիստոնէութեան այդ տարածումին մէջ, այլ կը տեսնէին մանաւանդ Յիսուս-Քրիստոսի խոստումներուն կատարումը: Արեւելք և արեւելուաք չեն քալեր միենոյն զնացքով: Հետսխասային Ափրիկէի մէջ Աւետարանը մուտ չէր գտած համաձայն այն մեթոդներուն՝ որոնք Փոքր Ասիոյ և Եղիպտոսի մէջ կիրարկուեցան: Փոքր Ասիոյ մէջ քանի մը հանրածանօթ յայն ճամբաններ միենոյն ծառայութիւնները կը մատուցանէին զետագնաց ճամբաններուն հաւասար: Աւերիշ տեղ ծովափունքներ, գետերու խորշեր, մօտիկ նաւահանգիստներ կռուան մը կ'ընծայէին, սպասելով ա՛լ աւելի թափանցելու պատեհութեան: Միսիոնարի մը յանդրգնութիւնը, եպիսկոպոսի մը խորհական համաձակութիւնն ու գործի ձեռնարկելու ողին կը մղէին զիրենք գէպի լիումի անձանօթը, գիմագրաւելով ամէն ձախողուածներու, յաղթահարելով սմէն վտանգներ և ամրելով ճակատագրին: Ինչ որ աչքի կը զարնէ, ուսհվիրաններուն արիութիւնն

է այն, անոնք կը մտնեն ամէն տեղ, կը մը-
նան, կանգ կ'առնեն, կը յամապին, կը նո-
րոգեն խրամաները, կը շնոն աւերակ-
ները, և վերջապէս կը հաստատուին: Այս
ամէնը կը սորպինք եկեղեցիներու երկար
շարքէն. եպիսկոպոսական ցուցակներէն,
ժարդիրուներու անուններէն, այլայլուած
բայց զեռ ճանաչելի աւանդութիւններէն,
որոնք ցոյց կուտան քրիստոնէական հո-
ւատքին տիրացումը հողի մը վրայ, ուրիշ
ո՛չ մէկ գնավ ետ չի քաշուիր այլևս:

Եւ լաւ յաջողութիւն մըն է անշուշտ,
երկու ու կէս գարեր տեսող մաքառութե-
րով և չարչարանքներով, զրո՞ն տալ խո-
ղազօրէն և թուով նուաճել հին աշխարհը:
Թէե 314ին քրիստոնեաները բացարձակ մի-
ծամանութիւն չէին կազմեր կայսրութեան
մէջ, սակայն կրցած էին տէր ըլլալ քաղա-
քական կացութեան: Կոստանդինոս հաս-
կրցու այդ բանը և իրեն բանիմաց քաղա-
քագէտ մը՝ անոնց կողմն անցաւ: Կ'ուզէնք
որ, կ'ըսէ Միլանի հրովարտակը, քրիստո-
նէական կրօնքին հնատնիլ ուղղողները ազատ
ըլլան՝ առանց վախճալու ո՛ր և է խուան-
քէ: Մէնք քրիստոնեաներուն տուինք իրենց
կրօնքին բացարձակ ազատութիւնը: Ասիկա
պատասխանն էր Քրիստոնեայք մի՛ կեց-
նական էր այս անզամ:



Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն Յ

= Պատմութիւնը իր մէջ կը պարունակէ աշ-
խարհի փոքրառութիւնը և գարերու իմաստո-
ւիրութիւնը, անկողմնակալ ուսուցիչ մըն է ան,
որւն պատճառարանութիւնները, որոնք հինը-
ւած իրողութիւններու վրայ, չինք կընար հիր-
քել Ան միշտ ցոյց կուտայ անցեալը՝ պագան
դուչտակելու համար: Ճշմարտութեան հայելին է
ան:

(Անկիւր)

= Արդի պատմութիւնը մեծ օգտակարու-
թիւն և առաւելութիւն ունի հինին վրայ, ո-
րովհետեւ կ'ուսուցանէ ամէն պետքը թէ ֆերդ
դարէն ի վեր մարդիկ միացած են ամէնէն հը-
զօր ուժերու գէմ: Հաւասարակութեան դրու-
թիւնը անձանօթ մնաց հիներուն, և այս է բուն
պատճառը որ Հռոմայիցիները ուրիշ ժողովուրդ-
ներէ աւելի բարձր զինուորութիւն մը պատրաս-
տեցին և մէկիկ մէկիկ նուաճցին զանոնք Տի-
քեր գետէն մինչև Եփրատ

(Առլեռ)

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Եղիշէ Արքայս Դուռեան, ԸՆԹԱՑՔ Ի
ԳՐԱՑ ԽԱՐԱՐԱ, Դ. Տարի. Ի ՆԱԽԵՆԵԱ
ԵՒ ԵՎԼԻԿԵԱՅ, Կերականական բացառու-
թիւններով. Տպ. Մրց Յակոբեանց, Երևանի
1930. 80 էջ 223. Գի 7. եզ. դանեկան:

Ամեն Դուռեան Մրցապահի Գրաբարի ուսուց-
ման համար պատրաստ զանազիեւու շարք հիմ-
նած է ուսուցչական փառառութեան զործական
տակենուն վրայ: Առաջն ատիքը, կ'ուսուցմէ
Գրաբարի Քերականական մէրք մասունք բանին
կամ Բառապիտութիւնը: Հիմանի է այս զանազիեր-
ուսանող ո՛չ միայն Գրաբար Քերականական հիմ-
նական կանոններն ու ծանօթութիւնները կը սորմի, այլ
նաև զործական համանզեները, այսինքն Գրաբար-
Աշխարհարար դէմիլիոն ուսուած օրինակեւու մէջ կը
տօնի ուրք մասունք բանիններու կիրակումը, կամ
տեսականն ու զործական միանգամայն Բառապիտու-
թեան զուգընըց կամ իիշ ետք ուսանողին նեռքը կը
տօնի ԸՆԹԱՑՔին Ա. Տարին, որ կը բովանդակէ
Սուրբիւթիւն ընթուած ամէնէն դիւրականականի հա-
ստածներ, ինչպէս նաև չափով եւ ուսանաւոր կամ
կուսներ, Քերականական կարեւու ծանօթութիւններով,
որոց նույտակին է ո՛չ միայն Բառապիտութեան մէջ
աւանդուած Քերականական կանոնները յիշեցնել, այլ
նաև այս նոր հաստածներու եւ կուսներու մէջ պատ-
ճառ Քերականական դարձուածները բացատել, մեկնել
եւ օրինակենուվ կանգաղել զանոնք ուսանողի միջին մէջ:

Մինչեւ հիմա ԸՆԹԱՑՔներուն Ա. եւ Բ. Տարինները
միայն հաւատակուած էին, մէկէ աւելի սպազութիւն-
ներով, այսպէս Բառապիտութիւնը արժանացած
է Գ. Ռ. Տարգուրեան, Ընթացքին Ա. Տարի, կ. Ռ. Տա-
րգուրեան, Բ. Տարին Գ. Ռ. Տարգուրեան, իսկ Գ. Ռ. Տա-
րի կամ վերջին Տարին՝ իր Ա. Տարգուրեանը ունեցաւ
1930-ին:

Այս պատկերը ցոյց կուտայ թէ մեր պարցնեաւ մէջ
գրաբար ուս աւրական կամ հարեւանցի կ'ուսուց-
ութիւնը ուղարկուած էաւ մէկնէն ուս պատճառ է Ընթացքի Ա.
Տարին՝ արժանանալով իր Եօթներութ սպազութեան
1880 էն ի վեր:

Բայց կ'արձէ որ նայ պարցնեաւ ուսուցնեան զանէ
անշափ գրաբար ուշակի կ'առաջնորդէն Դուռեան Մր-
ցապահի Ընթացքներ, ուղարկու նայ զանանին կառող
ըլլայ բաւական ծանօթանա նախնեաց լեզուին եւ մա-
տենակութեան եւ շինել իւեն համար մտաւուական ար-
ժեմ մըր:

ԸՆԹԱՑՔին Գ. Տարին կուզայ այժմ ուսանողին
այլ ընթիւ եւ Բարձր գրաբարի հաօսկ մը, արթնցելով
անու մէջ նեստերութիւն՝ լայնօտէն նմանալու նախ-
նեաց հայեւենին:

Դուռեան Մրցապահ ունեց ունեց ԸՆԹԱՑՔի Գ.
Տարւոյն ասազձը, իր զանեան մէջ զործածելու հա-
մար, թէեւ ինըն բարձրազոյն զանանանեաւ մէջ զա-
նազիեր քրած է Հ. Թ. Վ. Թունեանի «Հատրնակի
Ընթացքուած ի մտանազութեան նախնեաց»
ուսուած զորձը: Բայց Գ. Տարւոյն հաւատակութեան

տորիւ մեկդի ձգեց իր առաջները եւ զերք բոլորվին նույր ընտեղ, եւ անոնց այ մէջէն համեց այնպիսի տողեր եւ հատածներ, ուր գրարարի կանոնները չէին յարգուած կամ խանգարուած էին եւ կամ այնպիսի զարտուղարիւններ էին որ կը խթնացնէին մանւր եւ ընիր գրարարի պարզութիւնը, եւ նոր այս նպատառու նախնաց զուծելին իր ընտեղ հատուածներուն խանգարումները ուղղեց եւ խթնութիւնները պարզեց, առնոց քնարիթեան հոմեմատ, եւ այս նպատակով կամ ծանօթութիւն տուած լուսամցները մէջ եւ կամ խորացիներու մէջ աւելցուց իմաստը լացնող եւ պաշտոն զույգութեարք:

ԸՆԹԱՑՔԻ այս Գ. Տարւոյն մէջ աղուու նորութիւններ կամ նախ, զերապացարտա տանեկան են որուած բանափառական եւ եւրականական ծանօթութիւններ, յետք Բ. Մասին մէջ նոր գրարացիթեածները ուղարգուած եղի տաւու բազմամուտ Դարրենեանի բարգանցութեանց ուղարկուածներ կամ այս առաջ ուղարկուած մէջ նաևակ եւ «ականչ» կը գտնէ Դարենեան Սերպանտ, որ իրեւ ներող ինքն այ տէրն է ընիր նաւակի եւ նույր «ականչի»: Այս դասազիրէին ամենէն նոր եւ նետարերական առաւելութիւններուն մէկն այ է այս մուր, էջ 211-222, ուր կը տուի մԱՆԱԿ ՄԸ ՅՈՒՆԱԿԱՆ ԴՊԲԸՆ ՀԱՅԵՐԻ ՆԵՐՆ: Գրարարի ուսուցման նորութիւնն ինքն եւ նոր դասազիրէներն եւ ոչ մէկն մէջ եղած է յէ այսպիսի փորձ մք, որ նետարերական է ամեն կեցով եւ կը յարնաբերէ գրարացէտ Դարենեանի մեռն հասուրիներ յօւնաքան դպրոցի զուծերուն ուսումնախորհուած մէջ:

ԱՅՐԱՋՔԻ Գ. Տարւոյն գուզբիրաց պիտի աւանդուի նաև ԱՅՐԱՋՔԻ ՀԱՅԵՐԼԻ Բանախուռութեանը, որ առանձինն ըստ տեսաւ արդէն, եւ որ պիտի կը ուի այս հատուին վեցը, որով եւ ԸՆԹԱՑՔԻ վիճը պիտի ԲԱՅ 10 եղ. Գանեկան փոխանակ 7-ի:

ԸՆԹԱՑՔԻ այս Գ. Տարին այնպիսի զուժ մըն է որ ոչ միայն մէր դպրոցներու բարձրագոյն դասարաններուն մէջ պիտի սիրուի, այ նաև նախնաց լցուակն բոլոր նաև առնոցներ նետարերութեամբ պիտի կարգան զայն:

Գործին սպազրաւթիւնը այնուն իմաստով զույի երած է որ պատի կը բերէ Ս. Արուխի սպազմին. ընիր բարզը, ուր եւ նախուալու զիր, մասուր սպազրաւթիւն, վեշապէ բանախուռական եւ գեղարաւեսական զուժ մք, որ հասաւակուեցաւ ԱՅՐԱՋՔԻ միւս հատուներուն եւ Բանախուռական Այրութիւնն պիտի Ի յիշառակ Յակոբյ Աքրզեան Կանուացւոյ (1819-1887):

Երէ մեր հայ դպրոցներու մէջ շարարական եւկու մաս տուի Գրարարի իմանու ուսուցման, դասազիրէնու այս շարէին առաջնուղարեսումք, թէ իւրաքանչիւր ընթացք կ'աւարէ իր տուին ու ուսունցներ կարող կ'ըլլան նախնաց ուեւ զուժ հասնալ միշտական եւ ինսերէին զելու եւ բարգմանելու փորձեալ այ թիւ:

Բ. Ե.



ԲՈՐԵԳԱՐՄԱԿԱՆԸ

ԵՒ ԻՐ ԳՈՐԾՈՒԻՆԵՈՒԹԻՒՆԸ

Բարեկործականի կազմութիւնը և գործունէութիւնը, մեր ազգ. ժամանակակից պատմութեան մէջ, մշտատակելի գէպք մընէ. ամէն կերպով պատուարեր, մեզ՝ Հայերուս համար: Հակառակ այս բացայաց իրողութեան, չատեր կան մեր մէջ որ իրաւունք կուտան իրենց՝ տարակոյսի տակ ձգելու անոր օգտակարութիւնը և քննադատելու զայն, եթէ ոչ խծրծելու, անոր գործելու կերպին եւ սխմիմին մէջ: Եւ ցաւուին այն է որ կա՞ն ուրիշ չատեր որ իւզի պէս կը կլլեն հակառակորդներու այդ արդար կամ անարգար ըսուածները Բարեկործականի հասցէին, առանց քննելու թէ այդ ըսուածները աննախապատշար եւ անուչառ միտքերու համար՝ ողջմտութեան ի՞նչ չափ կը ներկայացնեն:

Բարեկործականը աղդային հաստատութիւնն մընէ, հայ ժողովուրդի գրամուխ ու զանողութեան ոգիսովը երեան եկած, և ամէն հայու իրաւունքն է քննադատել զայն եւ մատնանշել այն սիսալներն ու թերութիւնները որ կլման Բարեկործականինը ըլլալ: Ոչ մէկ մարդկային հաստատութիւնն կրնայ յաւակնիւ ինքզինքը անսիսալ նըրկատել, եւ Բարեկործականն ալ՝ իրեւ մարդկային հաստատութիւնն, կրնայ իր օրինակներն ունենալ, եւ տարկայ զառնալ արդար քննադատութեանց: Բայց եթէ ամէնուն իրաւունքն է քննադատել զայն, պէտք է այդ քննադատութիւնը կատարուի անաշառ ու բարեացակամ ոգիսով: Երբ այդ ոգին կը փոխէ և կ'ըլլայ թշնամական, անոր մէջ (Բարեկործականին) ամէն բան ու սիսալ տեսնելու կարճատեսութեամբ, այդ ոգին կը խախտէ քննադատութեան արդար հիմքը, և կը կորսնցնէ իր շնորհ ու որըք արժէքը: Շինելու եւ կատարելազործելու գործիք մը ըլլալէ աւելի, կ'ըլլայ քանդումի գործիք մը: Ու այդ քննադատուները պիտի նմանին, ինձի համար, մեր թշնամիներուն, որոնք այս կամ այն հայուն, այս կամ այն հայ կազմակերպութեան սիսալը կամ յանցանքը տեսնելով,

իրենց սեփական նկատումներով, աղջը ամբողջ նկատեցին յանցաւոր, անտեսեցին անոր բոլոր լաւագոյն կողմերը և հայ ժողովուրդի արմատին զրին ոճրագործի իրենց կացինը, քանդելով բնաշխարհի մէջ հայկական կեանքն ու աշխատութիւնը։ Եւ ըսել որ այդ քննադատները պիտի ուղեցին ըլլալ ամէն բան, բայց ոչ մեր թշնամիներու մըտայնութեամբ տողսրուած ոճրագործներ։

Բարեցակամք քննադատ մը պիտի տեսնէր, անաչառ և անկողմնակալ ոգիով, Բարեգործականի արդիւնաւորութիւնները. իր գոյութեան այս անցեալ քսանըչորս տարիներու ընթացքին մէջ, և ասոնք պիտի զնէր նժարին մէկ կողմը եւ միւս կողմը՝ պիտի զնէր անոր իրաւ կամ կարծեցեալ սխալներն ու թերութիւնները եւ կը հաւատամթէ պիտի տեսնէր այդ արդիւնաւորութիւններու հսկայական առաւելութիւնը՝ թերութիւններու բաղդատմամբ եւ պիտի եղակացնէր. «Բարեգործականը իր թերութիւններով հանգերձ, օգտակար կազմակերպութիւն մըն է. պէտք է ուրեմն զայն նըկատել աղգային պատուաբեր պէտք մը և բոլոր ուղով քաջալերել զայն»։ Եւ թերութիւնները նշանակելով քաղաքավար և աղոնիւ ոգիով մը՝ անոր վարիչներու ուշադրութիւնը գարձնել անոնց բարձումի միջոցներուն վրայ, կարելիութեան սահմանին մէջ։

Հայ ժողովուրդը պէտք չէ ոչ մէկ ատեն, ականջ կախէ այն չարամիտա քննադատներուն, որոնք արդարութենէ և ճշշմարտութենէ զուրս՝ ամէն զէնք կ'ուզին գործածել Բարեգործականի գոյութիւնը և գործունէութիւնը քանդելու համար. վասն զի, ան, Բարեգործականը, մեր այս վերջին աղէտքի օրերուն, եղաւ նախախնամութիւն մը, և մեզմէ անոնք որ, (Թուրքիոյ հայերու զրեթէ ամրողջութիւնը) ենթարկուեցան այդ աղէտներուն, զժուարութիւնը պիտի չքաշեն Բարեգործականի աշխատութիւնը և նախաձեռնութիւնը տեսներու իրենց միաներուն, ոսկորներուն և արիւնին մէջ տարրացած։

Այդ քննադատները աւելի լաւ կ'ընեն ուսումնասիրելով Բարեգործականի 24 տարիներու կեանքը, տեսնելու համար այդ ուսումնասիրութեան մէջ, իրենց փաստերու եւ խծրծանքներու սնանկութիւնը։ Եւ ինչ որ զարմանալի է, երբ մենք կը ջա-

նանք վարկաբեկել այդ կազմակերպութիւնը, բոլոր օտարները որ մեզ սիրած են ու ծառայած են մեզի, մեր աղէտքի օրերուն, և որոնք չունին մեր կիրքերն ու նախապաշտումները մեր աղգային գործերուն ու հարցերուն չուրջ, առանց բացառութեան, զնահատած են զայն եւ հայուն կենսականութեան մէկ փառաւոր էջը տեսած են անոր մէջ, եւ այս մարզիկը չէզոք զիտողներն են, որոնց զնահատութիւնը և վըկայութիւնը վասահելի են ամէն կերպով։

Եւ մենք, այսօր խակ, չենք ճանչնար Բարեգործականը, չենք հետաքրքրութիր անոր կեանքով ու գործունէութեամբ, եւ շատ անզամ կը տարուինք, աղէտի տըկարութեամբ եւ կարճատեսութեամբ, Բարեգործականի հակառակորդներու կողմէն անոր գէմ ստեղծուած նպատակաւոր հալածանքներէն։ Քննադատեցէ ք Բարեգործականը, եթէ կ'ուզէք, մէ՛կ պայմանով միւայն, քննադատեէ առաջ ճանչցէ ք զայն։

Եւ ես այսօր նպատակ դրած եմ ինձի, ամփոփ զիծերու մէջ, ճանչնել Բարեգործականը թիւերու և իրողութիւններու վըրայ հիմնուած, որոնք խօսքերէ, ըստ ըստներէ աւելի պերճախօս են։

Երբ Սուլթան Համիտի հայահալած բըռնապետութիւնը կ'սպաննէր Թուրքիոյ սահմաններուն մէջ, ամէն աղգային կազմակերպութիւն և հանրանուեէր գոհարերող նախանութիւններն երենց ստիպուէին լուծուիլ և զաղրեցնել իրենց օգտաշատ գործունէութիւնը գաւառացի հայերու մէջ, կրթական ու տընտեսական գեանի վրայ Եգիպտոսի մէջ, 1906 ին, քանի մը հեռատես եւ աղգասէր մարզիկ իրար կուզային եւ քաղաքական կաշկանգումներէ զերծ երկրի մը մէջ, հիմը կը զնէին Բարեգործականին՝ անոր հիմնական նպատակ զծելով։

Ա. Օժանդակել Հայ ժողովուրդին եւ Մայր-Հայրենիքին մտաւոր և բարոյական զարգացման։

Բ. Օգնել անոնց նիւթական եւ տընտեսական վիճակին բարելաւման։

Գ. Քաջալերել սոյն արդիւնքները յառաջ բերելու ծառայող ամէն ձեռնարկ եւ հրատարակութիւն։

Եւ ասիկա ինքնին խօսոր ծրագիր մընէր զոր առաջադրած էին հիմնադիրները և

զոր կը ներկայացնէին իրենց ազգն ու ժողովուրդը սիրող ամէն հայու և համայնքի ։ Անշուշտ առաջին օրէն չէին կրնար անուշցանել իրենց նպատակը, ամբողջութեամբ եւ լայն սահմանի մը մէջ, իրագործելու յոյսը, ապագային եւ հայուն ազգասիրութեան վրայ հաւատք ունէին, այդ ապագան և հայուն այդ զոհող ողին մէջ տեղն է հիմա, Բարեգործականի ստացած կարեւորութեամբը եւ անոր կատարած ու կատարելիք մէծ գործովք։

Ի՞նչ ըրած է Բարեգործականը այս 24 տարիներու կարճ ժամանակին մէջ։ Անիշկա հազիւ կազմուած՝ զեռ սաղմային ըսուելու չափ վիճակի մը մէջ, ինքընքը կը գտնէ Կովկասի արկածեալներուն և Հայաստանի սովետալներուն զիմաց (1906-1907), եւ կ'սկսի իր առաջին նպաստները բաշխել այդ խեղճերուն եւ անոնց ի նպաստ հանգանակութեան ձեռնարկել։ Նոյն ատեն նպաստ կը հասցնէ Մուշի Ս. կարապետի, Առաքելոց վանքի, Վանի Ս. Գէորգիի եւ Խարբերդի ամենը կեան որբանոցներու և կը սատարէ անձկութեանց մասնուած գալրոցներու և դպրեվանքներու, անոնց անհաստատ գոյութիւնը ամբապնդելով։

1908 ին, օսմանեան սահմանադրութիւնը կը հոչակուի և պահ մը մեզ կը մատնէ խելայեղ ու խելակորոյ միամիտ խանգամառութեան մը, աղէտքը չուշանար, Աստանայի կոտորածը կուգայ Կիլիկեան հայութիւնը մատնելու եղերական վիճակի մը։ Աւերում ու քանդում, տնտեսական կեանքը կասած, Ազգ. կեանքը մեռած, զբարցները փակուած, և որբերու ստուար թիւ մը, հոգեարքի գալարումներով։ Բարեգործականը միշտ զործի վրայ է. պատերազմի աղէտեալներուն հաց, հանգերձ և զեզ կը հասցնէ, թանկագին կեանքեր փրկելով։ Այդ նպատակով կը հիմնէ Գահկրէի մէջ հանգերձատուն և մթերանոց, Պամասկոսի մէջ, հիւանդանոց և ապաստանարան, հիւանդանոց և Քէլէկեան ու Սիսուան կրկին որբանոցներ, Տէօրթ-Եօլ, հիւանդանոց, որբանոց և հանգերձատուն՝ Մերսին. հիւանդանոց և որբանոց՝ Հաճըն. այրիներու արհեստանոց՝ Առանա. գարմանատուն եւ զործատուն՝ Տարսոն. ապաստանարան՝ Քիլիս. Պաղթատուն՝ Հալէպ. որբանոց՝ ուրֆա. որբանոց՝ Մուսուլ, և «Սիսուան» նախակրթաբաններ, Սուետիա, ուր փոխադրուած էր Սուէտիոյ տարագիր ժողովուրդը՝ իր բնիկ երկրին մէջ։

Հայկական գժրախառութիւններն իրար կը հալածեն, և ընդհ. պատերազմը կուգայ իր անհման արհաւիրքովք հայուն զոյտեթիւնը վտանգել։ Բարեգործականը, կ'ընէ իր կարելին, այդ եղական փոխորիկէն փըր-

կելու հայուն գոյութեան խլեակները, անհամեատ աղէտքի մը զիմազրաւելով։ Այս միջոցին է որ Սուէտիոյ հայ ժողովուրդը, թրքական բռնապետութեան դէմ ինքնապաշտպանութեան զիմելով, իր բոլոր ունեցածները թողած՝ և քայլ առ քայլ կոռւելով՝ կը հասնի Միջերկրականի եղերքը՝ ուր գայնակից նաւերու միջոցաւ կը փոխադրուի Փօր-Սալիս։ Ամբողջ ժողովուրդ մը, ամէն բանի կարօտ, եւ Բարեգործականը՝ Հայ ժողովուրդին զգացումներուն վրայ վտանգահարքի մէջ, այդ ժողովուրդի զաւակներուն համար՝ (2500 որբեր) կը բանայ Սիսուան վարժարանը եւ մանկապարագէլը եւ անոնց կը հասցնէ հաց, զգեստ, բնակարան, գիրք ու վարժապետ։ Նոյն ատեն կը հիմնէ արհեստանոց, այրիանոց, հանգերձատուն՝ պատապարան և զործապահովելով՝ այդ աղէտեալ ժողովուրդի բազմութեան։

Տարիներով սոսկում պատճառող մը-տահոգութիւններէ վերջ՝ ընդհ. պատերազմին մեզի ի նպաստ վիրջաւորութիւնը կը սկսի ուրուագծուիլ, հին կործանարար տիրապետութիւնը վերջ կը գտնէ տակաւ առտակաւ, Պաղեստինի, Իրաքի, Սիւրիոյ եւ Կիլիկիոյ մէջ, և զինադադարը կուգայ փակել թշնամութեանց ընթացքը։ Բարեգործականը միշտ զործի վրայ է. պատերազմի աղէտեալներուն հաց, հանգերձ և զեզ կը հասցնէ, թանկագին կեանքեր փրկելով։ Այդ նպատակով կը հիմնէ Գահկրէի մէջ հանգերձատուն և մթերանոց, Պամասկոսի մէջ, հիւանդանոց և ապաստանարան, հիւանդանոց և Քէլէկեան ու Սիսուան կրկին որբանոցներ, Տէօրթ-Եօլ, հիւանդանոց, որբանոց և հանգերձատուն՝ Մերսին. հիւանդանոց և որբանոց՝ Հաճըն. այրիներու արհեստանոց՝ Առանա. գարմանատուն եւ զործատուն՝ Տարսոն. ապաստանարան՝ Քիլիս. Պաղթատուն՝ Հալէպ. որբանոց՝ ուրֆա. որբանոց՝ Մուսուլ, և «Սիսուան» նախակրթաբաններ, Սուէտիա, ուր փոխադրուած էր Սուէտիոյ տարագիր ժողովուրդը՝ Տէյրութ կը փոխադրուին, իրենց որբերով եւ պաշտօնէու-

Այս միջոցներուն կը պատահի Կիլիկիոյ պարպեւմը, Ֆրանսացիներու կողմէն Թուրքիոյ ի նպաստ. նոր աղէտք, նոր թշուառութիւններ, Տէօրթ-Եօլի Քէլէկեան և Սիսուան որբանոցները՝ Պէյրութ կը փոխադրուին, իրենց որբերով եւ պաշտօնէու-

թեամբ . Աստանայի մէջ գոյութիւն ունեցող հաստատութիւնները կը փակուին , մեծ վը-նասներ պատճառելով կեանքի և հարստութեան , կը միան միայն Սիւրիոյ սահմանին մէջ գտնուած հաստատութիւնները : Միջադէտքի մէջ խոնուած հայ որբերը , մեծագոյն մասամբ Վանեցի , Բարեգործականը նախաձեռնարկ կ'ըլլայ , Նիյր-Իսթ Ռըլիֆի օգնութեամբ և Պարակէօզեան եղբայրներու բարերարութեամբ , փոխադրել աւելի ապահով և մօտ տեղ մը , Երուսաղէմ , ուր կը կազմուին Արարատեան և Վասպուրական որբանոցները , նախապէս Ս. Յակոբեանց մենաստանին մէջ , ապա աղջիկներու բաժինը փոխադրելով՝ Յունաց Խաչավանքը :

Բարեգործականը այսուհետեւ , նոր պէտքերու համակերպելով , կ'աւելցնէ Սիւրիոյ մէջ իր հաստատութիւնները , եւ կը հիմնէ պատազարան-աշխատանոց մը , Պէյրութ , չափահաս որբուհներու համար . «Կիլիկեան» արհեստանոց որբանոցը , կանանց կայանը , գաղթատունը , Ապուրի տունը՝ Հաւէպի մէջ :

Այս աղէտքներու անսպառ շարանին կը յաջորդէ Զմիւռնիոյ գրաւումը և հրդեհումը թիւրք բանակի կողմէն , և ասոր հետեւանքով ժողովրդային նոր տեղափոխութիւններ եւ նոր աղէտներ , Բարեգործականը կը համի այդ նոր ցաւերուն , եւ դարձանատուններ կը հիմնէ Աթէնք , Բիւրէ և Միտիլի . կանանց աշխատանոցներ , Աթէնք և Սելանիկ . չափահաս որբուհներու կայան՝ Պահիրէ . կը բանայ նուպարեան Վարժարանը՝ Ալեքսանտրէթ : Նպաստ կը հասցնէ առողջապահական եւ բարեսիրական հաստատութեանց ու գաղթականներու վարժարաններուն , Լիբանան , Սիւրիա , Յունաստան եւ Պուլկարիա ու Պաղեստին . նոյն ատեն գաղթականները մայրերին մէջ տեղաւորելու մտահոգութեամբ նպաստ կուտայ , մօտաւորապէս 17000 ոսկի , Հայաստան գաղթողներու : Իրեն եղած մասնաւոր կտակներու տրամադրութեամբ , Հայաստանի մէջ կը հիմնէ նորեւզուկա գիւղը , երեք գիւղային վարժարաններ , Երևանի մէջ Պարուհի Յակոբեան մայրանոցը և Մարի Նուպար ակնարուժարանը : Գուշի կը կանգնի Շիրակի երկրաշարքի աղէտեալներու ի նպաստ հանգանակութեան եւ կը յաջողցնէ զայն : Եւ իր

մնացուն հաստատութիւնները տնտեսելով հանգերծ , ձեռք առած է հիմա նուպարաշէնի կառուցման հսկայական գործը , որուն հանգանակութիւնը կը կազմէ ներկայիս իր գլխաւոր նպատակներէն մէկը :

Բարեգործականը բոլոր այս ձեռնարկները յաջողցուցած է վաստահելով Հայ ժողովուրդի ազգանուէր զոհողութեան , եւ պէտք է ըսկել թէ խարուած չէ իր ակրնեկալութիւններուն մէջ . ժողովուրդը տեսնելով որ ամուր հիմերու վրայ հաստատուած վաստահելի կազմակերպութեան մը զիմացը կը գտնուի , աղգային ցաւերը դարձանելու իր բարեսիրական զգացումներուն մէջ՝ առաջնորդուած է Բարեգործականէն և լսուծ է անոր կոչերը , պաշտպաննելու համար հայ գոյութիւնը , աղէտքներու իրերայաջորդ անօրինակ վազքի մը մէջէն : Ի՞նչ պիտի ըլլար հայուն վիճակը , եթէ Բարեգործականը զոյութիւն չունենար այս անհարնիթաց աղէտներուն մէջ . ժողովուրդը տուած է ասոր պատասխանը . «Տէր չունեցողը կուտ մը չարժեիր : »

Բարեգործականը ի՞նչ ստացած է հայ ժողովուրդէն՝ իր այս գործունէութիւնները արդիւնաւորելու համար . ցուցակ մը որ աչքիս առջև ունիմ , կը պատկերացնէ Բարեգործականի հասոյթներու և անոնց գործածութեան համագումարը 1906-1927 տարիներուն , գրեթէ 20 տարուան հաշիւ մը :

Անդամագնար , մուտքի դրամ և նըւպաստ ստացած է Եղ . Ասկի . 761,001 Այս գումարէն վըճարած է աղէտեալներու

եւ զանազան	117, 225	
Որբերու և որբանոցներու	223, 098	
Կրթական նպատակներու	26, 089	
Հայաստանի	96, 753	
	463, 165	
	<hr/>	
	մնացորդ	297, 836

Այս մնացորդ 297,836 գումարէն հանելով վարչական ծախքերը , կը մայ Բարեգործականի շիմն . և Մասն . անձեռնմխնելի գումարները :

Ասկէ զատ աչքիս տակ ունիմ նաեւ Բարեգործականի 1928 տարւոյ ամրողջական հաշուետուութեան մէկ պատկերը՝ ուրեկէ կ'երեւայ թէ Բարեգործականի հիմնական

անձեռնմխելի գրամագլուխը, այդ տարւոյ վերջ կը հասնի 58736 Անզլ. ոսկիի, գոյացած անդամներու մուտքի գրամմերէն և անդամավճարներու $\frac{1}{6}$ էն. ոսկէ գուրս ունի նաև մասնաւոր գրամագլուխս մը 710,203 Անզլ. ոսկի՝ որոշ նպաստակներու համար եղած կտակներէ գոյացած և հետեւարար անձեռնմխելի. որով Բարեգործականի անձեռնմխելի գումարը կը հասնի՝

58,736 իր սեփկն. հիմն. գրամագլուխը
710,203 մասնաւորներէն կտակուածները

768,939 Անզլ. ոսկի

Այդ երկորդ գումարին մէջ կը մտնէ Մելքոնիան եղբայրներու հոկայ բարերարութիւնը, որ ինչք մինակը կը կազմէ անոր 578,427 Անզլ. ոսկիի մասը։

Այս հաշվաները մեզի կը ներչնչեն սա խորհրդագծութիւնները՝ Բարեգործականի այնքան համբաւուած հարստութիւնը կը բաղկանայ լոկ իրեն սեփական 58,736 Անզլ. ոսկիի համեստ գումարէն, և Բարեգործականը իր բազմաթիւ հաստատութիւններու պէտքին համելու համար, տրամագրելի ունի այդ վերջին գումարին տոկոսը, անզամավճարներու $\frac{1}{6}$ ը, որ կը խորհիւ թէ մէծ գումար մը չեն կազմեր և ոչ մէկ ատեն կրնան բաւել գոցելու իր հաստատութեանց ծախքերը, զորս տնտեսելու համար կը կարօտի իր անդամներու թիւին յաւելման և ժողովրդագին բացառիկ նպաստներու՝ ինչպէս է Որբերու Կիրակիին հասոյթները, եւ ուրիշ մանր մունք հասոյթներ եայլն։ իր սեփական հասոյթներու վրայ գաղափար մը տալու համար, կը բաւէ աչքի առջև ունենալ իր գանձումը 1928 տարւոյն մէջ. մուտքի տուրք 422. անդամավճար 6,380. անորոց նուէրներ 356, որոնց ամբողջական գումարն է 7,058, առոր վրայ պէտք է աւելցնել իր սեփական գրամագլուխի եկամուտը, 3,427, ամէնը կ'ընէ 11,485, ասկէ կ'ելլայ 1,385 ոսկին, անձեռնմխելի գումարին ինկած բաժնը, որով գուտ իր հաստատութիւններուն տրամագրելի հասոյթ կը մասյ 10,100 ոսկի, որ աննշան գումար մընէ անբաւական իր ընթացիկ ծախքերուն եւ պէտքերուն. որով իր պէտքը գոցելու համար կը կարօտի մասնաւոր նպաստներու, ինչպէս է որբերու համար հաւաքուած դրամը, որ այդ տարուան մէջ տուած է 8,876 ոսկի =

գումար 18,976 ոսկի, տրամագրելի այդ տարուան մէջ իր սեփական ձեռնարկներուն ի նպաստ։ (Այս գումարները կը հաշուուին Անզլ. ոսկիավ)։


Բարեգործականի հասցէին ուղղուած մեղագրանքներուն մէջ ամէնէն մեծն է. և նստած է հոկայ գումարներու վրայ և զանոնք փակած է երկաթ բալլիքներու տակ և անտարբեր կը զիսէ Հայ անսպաս ցաւերը։ Վերը ներկայացուած հաշվուր երեւան բերաւ այդ մէծ հարստութիւնը = 58,736 ոսկի. զոր եթէ ուզէինք բաժնել Հայ ժողովուրդի թիւին վրայ (այդ թիւը մօտաւորապէս 2 միլիոն հաշուելով) մէկ հայու պիտի իշխար 2.5 դրուշ, և չեմ կարծեր թէ այս վերջին գումարը կարենար մեղմել հայ ցաւը, նկատի ունենալով որ ներկայիս կարօտ չեղող հայ չի կայ, ասիւկա թարմ սոխի եւ մայստանոսի արժէք մը իսկ պիտի չներկայացնէր։ Միւս կողմէն երբ նկատի կ'ունենանք այդ անձեռնմխելի գումարին կարենութիւնը կազմակերպութեան տեսականութեանը եւ շարունակութեանը մասին, այդ գումարի բաշխումը առաջարկել պիտի նշանակէր կազմակերպութեան մահացումը, ինչ որ թերեւս պիտի ուրախացնէր իր թշնամիները. բայց ոչ մէկ ազգասէր հայը։ Անոնք որ այդ առաջարկը կ'ընեն, կը նմանին մէր կողմերու խալամ լազերուն որոնք կոյս անտառները, թմրիներէ կազմուած՝ կը փացնէին, քանի մը զրուչի թմրիի ծաղիկ ծախիկու կարճատեսութեամբ եւ զարաւոր ծառերը գետին կը տապալէին, առանց խորհելու թէ այդ ծառերը շահու մնայուն ազրիւր մը կնային ըլլալ իրենց ձեռքին տակ։

Վերջին խօսք մը, Հայ ժողովուրդ, անոնք որ կը պոռան ձեզի և կամ կը փրափրսան ձեր ականնշներէն վար. «Բարեգործականի պրամ մի՛ տաք» Բարեգործականի թշնամիները ըլլալու չափ և աւելի՛ ձեր թշնամիներն են. վասնզի Բարեգործականը ամուր կիմերու վրայ նստած է, ու չի փրփր այդ յարձակումներէն, չափ չափ անոնք կը ծառայեն բանի մը, պակսեցնել Բարեգործականի բացառիկ հասոյթները եւ առով անկարողութեան մասնել զայն, ձեզի օգնութեան հասնելու համար ձեր գժբախտութեան օրերուն, այն չափով որ պէտք պիտի ըլլար։ Այդ յարձակումները կը ծա-

ուայեն միայն գյրախտին, որբին, կարօտին, աղքատ վարժարանին նպաստի բաժինը պակսեցնելու: Բարեգործականի թշնամին է ամենէն առաջ եւ անոր գյրախտութիւնը անպաշտպան եւ անօգնական թողլու ոճարագործ մտայնութիւնն է որ երեան կը բերէ իր այդ ընթացքով,

Ժողովուրդները՝ իրենց արժէքը կը չենին այն գործունէութիւններով՝ որոնք կը ձգտին այդ ժողովուրդի հաւաքական արժէքը ներկայացնել, իրրեւ մարդկային ընտանիքը կազմով մէկ մասնիկը՝ իրենց հոգիին եւ զգացումներու ազնուական արտայայտութեամբը, որ չափը կուտայ իրենց հոգեկան բովանդակութեան: Եթր օտարները մեզ ուզեն ճանչնալ, մեր առները չէ որ կ'այցելին, այլ մեր եկեղեցիները, վանքերը, թանգարանները, զպրոցներն ու հաստատութիւնները՝ տեսնելու համար թէ այս ժողովուրդը իր սեփական կաշի պահպանութեան մամուռքներէն վեր, ինչ ունի ամենէն աւելի բարձր և ազնուական, որով կրնայ արժանի նկատուիլ քաղաքակիրթ ժողովուրդներու կողքին իր սեփական աթոռուր զնելու և այս տեսակէտով հայ մտքի և սրտի ստեղծագործութիւնը եղող Հ. Բ. Բ. Միութիւնը պատուաբեր զրաւական մընէ մեզի ալ աթոռ մը ապահովելու չափ քաղաքակիրթ ժողովուրդներու կողքին, մեր այլապէս բարձր եւ զարաւոր արժէքներու հետ: Գիտնանք մեր արժէքները զընահատել, և զանոնք ուժովցնել, մեր պատիւը եւ մեր փրկութիւնը շինելով նոյն ատեն: Բարեգործականի հիմնարկութիւնը և գործը մեր պատիւն է և փրկութեան պատհովութիւնը:

Դ. ՄիԱԼԵԱՆ



Մարդիկ իւնաց բարիեներուն (հարստութեան) մասակարաններն են: Ազուած, որ զեւազոյն Տէրն է, յօնձնեց զանոնք հարուստեր, որպէս զի օգնեն աղբաներան:

Օսկերեան



ՅՈՒՆԻԵԱՆՆՐ

1930- ը նշանակելի տարի մը պիտի ըլլայ հայ ժողովուրդին համար, որ այլեւայլ առիթներով եւ կերպերով ծրագրած է զնանաւակ իր վաստակաւոր զաւակներու արժանիքը առաջիկայ բանի մը ամրաներու ընթացքին:

Ժամանակազրական կարգով ասոնց առաջննն է Ա. Անարաննեանին զրական զործունէութեան Քառասնամեկը: Անցեալ տարի յայտարարուեցաւ Ա. Անարաննեանի Ցորդինանը եւ նոյն տանը Սին փոթացունելի մեծանուն Գրագէտը իրեն ընծայուելիք նրապարակային յարգանքներին առթիւ: Անարաննեան մեր նոր գրականութիւններ առեղծագործող օյմերան ամենէն իրավաներէն մէկն է: Կ'ողջունենք ոսկի զրչի եւ զեղցիկ խօսքի վարպետ՝ Անարաննեանը, իր Ցորդինանին առթիւ:

Երկրորդն է Փրօֆ. Կ. Թումայեանի ուսուցչական զործունէութեան Յիսոնամեայ Ցորդինանը, որ պիտի կատարուի նիւ Եորքի մէջ: Թումայեան լուստոն կը բնակի եւ իր նիւ Եորք մեկնումէն յառաջ թէ՝ լուստոնի եւ թէ՛ Մանչէսթրի մէջ հանդէններ կազմակերպուած են շնորհաւորելու համար վաստակաւոր ուսուցչիք: Թումայեան մէկն է մարդի այն աշխատաւորներէն որոնք ուղղակի կրեցին համբանեան հալածանքներուն արհաւիրըները, ազգասէր եւ պարկէշ հայեր ըլլանուն համար: Փրօֆ. Թումայեան Անկիւրոյ բանտին մէջ կրեց շղթաներուն ծանրութիւնը եւ զեղոյնին պրկումը իր բազուկներուն վայ, եւ իր գրեխն ալ վրայ պիտի տար, եթէ իր ազնիւ Տիկնոց ազադակներով Անզիահ չազահէր զինքը, Թիւրքիայէն դուռը կելելու պայմանաւ: Փրօֆ. Թումայեան ողջամիտը, իր ազգը իրապէս պիտոց փորձառու հայ մըն է, եւ հնդինակ պատմական զործերու Կ'ողջունենք Ազգային զորդիչ եւ ուսուցիչ բազմավառի Ռւսուցչապետը:

Երրորդ, Նիկոմիդիոյ բազմերախտ Առաջնորդ Գէր. Տ. Ստեփանոս Ս. Արքայոս. Յովակիմեանի Վաթնամեայ Քահանայութեան Ցորդինանը, որ պիտի առաջարարուի Ցունիսի մէջ, Սօֆիա:

Ստեփանոս Սրբազնի եկեղեցական կենտրը անդու զործունէութիւն մը եղած է: Կազմով առողջ, հոգիովը ժողովրդանուէր, սկիզբէն ի վեր նույրուած է Նիկոմիդիոյ վիճակին եւ հաւատարիմ մնացած է իր Աթոռուն, զոր ստիպուեցաւ Թողուտ տարագրութեան մէջ ալ իր ժողովուրդէն չզատուելու համար:

Ստեփանոս Սրբազն այն հագուազիւտ առաջնորդներէն է որ ծերացած է իր Աթոռուն վրայ եւ արժանի է Եթիոն տարտոսին, իրրեւ իրապէս շինուար Առաջնորդ մը, որ իր զործունէութեան խորունկ նետքերը թողած է իր վիճակին ամենէն յետին անկիւնն իսկէ:

Մեր խորին համակրանքն ու յարգանքը ալեփառ Սրբազնին, իր Վաթունամեայ Քահանայութեան Ցորդինանին առթիւ:

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԴՈՒՐԵԱՆ ՑՈԲԵԼԵԱՆ

Դուրեան Յորելեանի Ամերիկահայ Յանձնաժողովին Գործադիր Մարմնի կազմէն թ. 8. կ. Յանձնաժողովին ուղղուած Փետր. 7. թուակիր նամակէն եւ յարակից ճաշուելիչուէն գոհութեսմբ կ'յօնանանը թէ Ամերիկայի մէջ ի նպաստ Ֆլորին ԱՄԱՏԵՆԱԿԱՆԱՐԱՆԻ կատարուած ժողովրդական հանգանակութեան զուա արդինըը յանզած է: **6572** Տոլար եւ 23 սէնթի: Այս զուարի մէջն է նաև Պուէնոս Այրէսի հայ զուզութին նուէրը: **664** Տոլար 18 սէնթ:

Հարիւ տոլորի մօս զանձելի զուարը մը մնացած է, որով վերոյիշեալ զուարը պիտի ըլլայ, կրոր թիւերով, 6670 տոլար, հաւասար 1334 անզիւական ոսկիի, զոր աւելցնելով միւս հանգանակութեանց զուարին վրայ, 2183 + 1334 կ'ունենանը 3517 ոսկի իրբեւ հիմնադրամ, որուն տարեկան տոկոսով է որ պիտի հրատարակուին կարեւոր զիրքը Պուռեան Մատենադարան տիտղոսին տակ:

ՆՈՒԷՐ Ա. ՅԱԿՈԲԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱԿԱՆԻՆ

Կ. Պոլսի Նախակին Պատրիարք, Ամեն. Զուէն Սրբազն, Պատրոսակն, Ս. Աթոռոփս Մատենադարանին նուէրած է իր մեռագիր մէկ գործը, ՅՈՒՆԱՏԵՆԱԿԱՆԱՐԱՆԻ ԽՄԱՍԱՍԱԼԻ 02ՆԵՑԻ, գրուած 1896-ին, Դպրուգանքի մէջ իրբեւ բէջ Վարդապետական Աստիճանի: 421 հրեաներէ կը բազկանայ այս մեռագիրը, որուն վերը գրուած է հետեհեալ «Յիշատակարան»ը:

«Կուտանցնուպուզոյ Պատրիարքութեան Աւետի Դպրեվանին աւակետութեան վերջին տարին, ինձի եւ արելայ թիւենեւաւ վարդապետական զաւազմի իշխանութիւն ապու համար յանձնաւարուեցաւ որուեալ նիւր մը վրայ աւարտական գրութիւն մը պատրաստէ: Ինձի վիճակիցաւ Յնինակնեն իմաստաւէ Օննեցի Կարողիկոս: Աշխատութիւն աւարտելէ յեսոյ յանձնեցի զայս Դպրեվանին Տեսչութեան: Աշխարհաւեր պատրագմին ժամանակ, Թուրքիոյ Հայոց պատանած աղէսէքն զեր յմնաց մեր սիելի Դպրեվանին այս Անու պատրաստաներն եւ ուսուցիչները ցոււեցան կամ տարագրուեցան, ու վանքը կորպասուեցաւ: Աշխատախուրեան բնագիր, որ Դպրեվանոց Մատենադարանին մէջ էր, անհետ կորուեցաւ: Անոր այս բնագիրնակութիւնը, որ նոյն պատուած կը մնար, նոյնուրեամբ կը յանձնեն Եւուապէկի Ս. Տակրեանց Մատենադարանին»:

1930 Փետր. 27. Պաղտաս ԶԱԿԻՆ ԱՐՔԵՊՈ.

ԿԱՐԵՒՈՐ ՀԵՐՔՈՒՄ ՄԸ

Կ. Պոլսի ԺԱՄԱՆԱԿ Հայաբերքին 1930 Յուն. 30-ի թիւին (7061) մէջ չեարեւոր Յայտնութիւն մը, և Յուն. 31-ի թիւին (7062) մէջ ալ «Օրմանան Ս. Ի. Յիշատակները» խորագիրներուան տակ ըստուած է որ իրբեւ թէ Օրմանան Սրբազնի ԽՈՂՔ են ԽՈՍՔը տեղ տեղ սրբագրուած, վարուած, գրձատուած, և այնպէս լոյս տեսած բլայ Ս. Աթոռոփս Տպարանէն:

Ի միամստութիւն ընթեցողներու՝ կը յայտարկենք պաշտօնապէս թէ Օրմանան Սրբազնի ԽՈՂՔ են ԽՈՍՔը տպագրուած է իր բնագրին համաձայն, բացարձակ հաւատարմութեամբ, բառ առ բառ:

Ի ՆՊԱՍ ՍԻՒՐԻՈՅ ՆՈՐ ՏԱՐՎԱԴԻՄՆԵՐՈՒՆ

Ինչպէս որ արձանագրած էինք Սիանի նախորդ թիւին մէջ, Ա. Աթոռոփս Տեօրէն ծովովին նախածնունդութեամբ իրկու հանգանակին Յանձնախումբը կազմուած էին Ս. Յակոբէն ներս և դուրս դրամական նպաստ եւ զգեստեղին հաւաքիլու համար հայ ժողովութիւններին մէջ՝ ի նպաստ Սիւրիոյ նոր տարագիրներուուն:

Երկու Յանձնախումբեր ալ յաջողութեամբ զոււին հանեցին իրենց պաշտօնը, ինչպէս նաև Տիկինանց օճանդակ Յանձնախումբը մեծ արդիւնաւորութեամբ կատարեց զգեստեղինի հաւաքումը:

Ս. Յակոբէն ներս եւ զոււր հանգանակուեցաւ 185 Պայեստինական ոսկի եւ 875 միլ, որմէ ծափու եղաւ 4 Պատա. ոսկի եւ 125 միլ, եւ մնացած զուտ հասոյիթը զրկուեցաւ կիլիկիոյ վեհ. Կաթողիկոսին:

Սիանի յաշորդ թիւին մէջ պիտի հրատարակենք հաշուելիշիոր:

Խոկ Տիկինանց հաւաքած զգեստեղինը եղաւ վեց հակ, որուն զրիթ մէկ հակը կազմուեցաւ Ժառանց Վարժարանի շորատունէն:

Ասկից զատ Տիկինի Լօվել (Miss. M. J. Lowell) իրեն ծանօթ Ամերիկան եւ հայ շրջանակի մէջ հաւաքած 21 պղտա. ոսկի եւ 350 միլ, եւ դրեց Հալէպ: Լուանձնարիչ Տիար Ցովաննէս Գրիգորեան ևս արար բրիտաննայ շրջանակի մէջ հաւաքած թէ դրամ եւ թէ զգեստեղին. զգեստեղինը մտա Տիկինանց Յանձնախումբին հաւաքումը մէջ, իսկ հանգանակութեան արդիւնը դեռ չէ ամփունուած:

Ինչպէս կը տեսնուի այս տեղեկութիւններէն Երուսալէմի մէջ, նայելով Հայոց պղտիկ թիւին, ի նպաստ Սիւրիոյ նոր տարագիրներուն կատարուած հաւաքումները, դրամ եւ զգեստեղին, շատ արդիւնաւոր եղաւ են, եւ զատան ներս որ միջոց ժամանակին դրկուելով Հալէպ՝ օգտագարասպէս ալ զործածուեցաւ:

Դիմու կուտանը նաև որ Տիորէն ժողովը ամէն առաջ, այսինքն տարագիրներու Հալէպ համալուն առաջին լուրին խոկ որոշեց կազմակերպէլ Նըպաստի զործը Երուսալէմի մէջ, բայց նկատի առնելով տօնական օրերու զրադաշտները, յարմար զատից այդ օրերէն ետքը զործադիր իր տուած որոշումը:

ՏԾՆ ՄՐԲՈՅ ՎԱՐԴԱԿԱՆԱՑ ԶՈՐԱՎԱՐԱՑ

Ժառանց Վարժարաց Վարժարանը եօթնեակ մը արձակուրդ կ'ունենայ Բուն Բարեկենդանէն յառաջ, եկեղեցական հանդիսաւորութեանց առթիւ, որոնց կերպուն է Վարժարանց Տօնը, որ այս տարի կատարուեցաւ թէ. օր (Փետր. 24) փոխանակ եծ. փ (Փետր. 27), տեղի տալով Տեսանընդառաջին, որ հաստատուն կերպով կը տօնուի Փետր. 14 ին հին կամ նոր

տոմարով, շարթուան ո՞ր օրն ալ հանդիպի:

Նախատօնակին հանդիսադիրն էր Ս. Պատրիարք Հայոց, որ Ս. Յակոբի յատուկ աւանդութեամբ, ատեան եղբայր ատեն իր ծեռքը առաւ Հեթում Թագաւորի վերագրուած «զաւազանքը»:

Մեր Եկեղեցւոյ կրօնական եւ միանգամայն ազգային մեծ տօնին տրուած այս հանդիսաւորութիւնը կարեւորութիւն ունի մանաւանդ երուասալէմի մէջ, ուր հայ ազգը անյիշատակ ժամանակներէ ի վեր տէր եղած է առանձին եւ միջեկեղեցական իրաւունքներու, եւ Կիլիկեան թագաւորութեան շըրջանին մանաւանդ, շնորհիւ հայ թագաւորներու Խաչակիրներու հնաւ ունեցած քարեկամութեան, աւելի եւս շշատուած եւ ընդարձակուած են Հայոց սեպհական եւ միջեկեղեցական իրաւունքները: Եւ «Հեթումի զաւազանքը», ինչ ալ եղած ըլլայ ասոր նշանակութիւնը, յուշարձան մըն է պատմական փառաւոր ժամանակներու մէջ կատարուած իրողութեանց, որոնք շաղկապուելով Վարդանանց ամի՞ յիշատակներուն հնաւ, կ'ոգեւորն մեզ, եւ իրաւունք կուտան հայ ժողովութիւնը, որ չմարէ իր մարուր յոյսերը ապազային համար, եւ ատար սրուով եւ պայծառ մոտք զնահատէ Մայրենի Եկեղեցւոյն կրօնական եւ ազգային ներքին արժէլները:

Այս ոգիով է որ մեր Եկեղեցւոյն ազգային նկարագրի ունեցող Տօները իրենց պարբերական ներշնչումները կը բերեն մեզ:

ԺՈՆՂՋՐ. Վրժի. Փոխ - Տեսուչ Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Խարայէլնան, որ Պատարագիչ էր ԲՇ. առաւու, իր խնամուած քարոզով արտայայտեց Վարդանանց Տօնին կրիկն նշանակութիւնը, կրօնական քարծը հոգի եւ ազգային ազնիւ շունչ մը զնելով իր խօսքերուն եւ խորդրածութիւններուն մէջ, որոնց ընարան ընտրած էր աւուր պատշաճի Առաքելական ընթերցուածին (Երբ. ԺԲ.): առաջին երկու տաւները:

Մեր տղաք անթերի կատարեցին օրուան Շարականներուն երգեցողութիւնը, որուն ունկնդերէ հոգեկան համայք մըն էր պարզապէս:

Վարդանանց Տօնին պատմութիւնը վերակենդանացնելու համար դարձեալ մեր տղաք, Փետր. 25. ԴՇ. զիշեր ժառանգաւորց Վարժարանի խաչածեւ սրամին մէջ ներկայացուցին «Աւարայրի Արքիւր», զրուած Մերաւ Բիւրունի: Անցեալ տարի ներկայացցած էին Մանականին գրուած: Այս երկու կտորներն ալ թէեւ Վարդանանց պատերազմին պատմութեան խղճամիւ ուսումնասիրութեան վրայ հիմնուելով չեն զրուած, եւ այս պատմանով շատ ալ բնանագատելի թերութիւններ ունին, բայց կրնան ողեւորութիւն ստեղծել ժողովուրդին մէջ:

Այս տարի մեր տղաք աւելի կատարելազործած էին բեմին յարդարումը, իսկ զգեսաները բոլորովին նոր կտրուած կարուած էին: Դերասաններու վարժանքին հսկած էր Մատթէոս Սարկաւազ. ամէնքն ալ, իրենց տարիքին եւ բերմունքին նայելով, յաջողապէս կատարեցին իրենց զերերը: Մասնաւոր յիշատակութեան արժանի է ժոնղոր. Վարժարանի ուսուցիչներէն Պրն. Պերճ Տարագնեանը, որ Յաղկարի զերը կատարեց լաւ բմբռնումով եւ զբեթէ անթերի արտայայտութեամբ:

Զաւեշտի շատ զուարժալի եւ շատ յաջող տեսարան մը յաջորդեց Աւարայրի Դիւցազներութեան, յիշեցնելու համար որ Բարեկենդանի շարթուն մէջ ենք:

ՏԵԱՌՆԸՆԴ ԴԱՌԱՋԱԾ

Ինչպէս որ դիտել տուինք, այս տարի Տեառնդապաւաշի տօնը զրաւեց Վարդանանց ԵԵ. ին:

Ազգային հնին սովորութիւններ ընդելուզուած են այս տօնին հնեա, եւ հանդիսաւոր մոմավառութիւնը Եկեղեցւոյ մէջ ամէնէն ուշազրաւ հնետրն է որ մնացած է այդ սովորութիւններէն: Մոմավառութեան նախնական ծեւն է անշուշա զորպա կատարուած ժողովրդական ճրավառութիւնը, Հայոց հին հաւատրէն նշամար մը, որ երիտասարդներու համար զուարժութեան տաիթ մը կ'ընծայէ այլեւս:

Ս. Յակոբի մէջ, երեկոյին նախատօնակէն ու Անդասաւանէն յեայ եռսանեղեան աշտանակ մը կը դրուի Ասեանի մէջ, զոր կը լուցեն Հանդիսազիր Սրբազնին հնեա առաջաւոր երկու հպիսկուուններ, եւ յնույ այդ ժոմերէն կը լուսավարի Եկեղեցական դասուն եւ ժողովրդական մոմերը:

Բնաշխարձին մէջ, Եկեղեցւոյ մէջ վառուած այդ ժոմերը ժողովուրդը կը տանէր իր տունը՝ այն երեկոյ ատով վառելու համար տան մբազները: ՄՇ-Հափի խորդրածու որ սովորութիւնը հնչ ալ եղած ըլլայ ռամկին ըմբռնուումը այս մասին, Հայու Եկեղեցին եւ Հայու Տօնը լոյս հաւատրով կապուած են իրարուու. Աւետարանի լոյսէն հոգեւոր մնունդ կ'առւնեն երկուուր ալ, եւ ատով կ'արտայայտեն կրօնքին լուսաւոր խորհուրդը իրենց կեանքին ու կենցաղին մէջ:

Պարքէն. Փոխ. Դեր. Մկրտիչ Եպս. Աղաւնունին էր Տեառնդապաւաշի տօնին հանդիսազիրն եւ Պատարագիչը, որ պատմական յիշատակութիւնը հարուար մը խօսեցաւ, բացարեկով տօնին կրօնական եւ ազգային նշանակութիւնը հայ ժողովուրդին մէջ:

ՆՊԱԱՍ ՊԱՂԵՍԻՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾԱԽՔԻՆ

Պաղեսինի մէջ զնուուզ Հայոց բիւր կը հաւուուի 4000 նոգի, որոնց կէսէն աւելին եռուսաղէմ բաղամին մէջ:

Ակիզրէն Ս. Յակոբն է ու հայրայրած է եռուսաղէմի, Եերենէմի եւ Խաևայի Հայոց դպրոցներուն էնները եւ կրական ծախէերը Բայց 1915էն ի վեր թէ շացած է եռուսաղէմի եւ Խաևայի հայրայրինք նորեկներու յաւելումով եւ թէ բոլորովին նոր զաղութեան կազմակերպուած են Հայք եւ Ամման, եւ այս զաղութեան ուսուն իրենք կը հոգան իրենց կրական ծախէերը, նպասներ ուսանալով նաև Ս. Յակոբէն, իոկ եռուսաղէմի եւ Եերենէմի Հայոց դպրոցներն ու կրական ծախէերը, ինչպէս ու բայն, սլիքրէն ի վեր, կը նորացաւու ուղղակի Ս. Յակոբի սնուուկէն:

Հետեւեալ բուանանները ցայց կրուան քէ Ս. Յակոբ Ժառանգաւորց Վարժարանէն եւ Ընծայարանէն

գույք առելիքն 1466 տնօղիսկան սրբելինի գումար մը
կուտայ Պահեստինի Հայոց կրթական զործին:

Երևանդեմի նարոց զպրոցին	1020,-
Երբգիշեմի զպրոցին	130,-
Խոհեմի վարժարանին առելիքն նախառ	
Եւ Յ. Գոյամենան ուսացչին	186,-
Հայրացի ճամասան առելիքն վարձին զպրոցի էլեմին բաժնին	40,-
Ամսանին երկու ուսուցիչներու առելիքն բուսակր	90,-
Համագումար	1466,-

Ինչպէս կը եենուի այս նաևին եաւայի հայուրինը իննի կը նազայ իր զպրոցի (Մանկապարտել և Խախահերառան) ճամասեր, և միայն 120 ոսկի սարելիքն նախառ մը կ'առանա Ս. Յակոբէն, իսկ ուսուցիչը Յ. Գոյամենան, որ քէ զպրոցին կը ճաւայէ եւ քէ էկեղեցայն, կ'առանա Ծ. ոսկի:

Հայրացի նարոց բինը իննի կը նազայ իր կրթական բարեկար ամբողջ ճամասեր:

Խակ Ամենանի, Անդր-Յօրդանանու մայրապարտին նայուրինը կը նազայ իր զպրոցի էլեմին վարձիք, և Ա. Յակոբէն կ'առանա միայն զպրոցի էլեմին առելիքն վարձիք, 40 ոսկի:

Ա. Յակոբ միսի կողմէն կը նազայ Հայրացի եւ կեղեցայն ամբողջ ճամասեր:

Խակ Ամենանի, Անդր-Յօրդանանու մայրապարտին նայուրինը կը նազայ իր զպրոցի էլեմին վարձիք, և Ա. Յակոբէն կ'առանա երկու ուսուցիչներու սուբկանքներ կրնան բուսակր, 90 ոսկի:

Երեւ որ մը Հայամա, Ամենան ունենան իւնոց սեփական էլեմինը զպրոցի է և էկեղեցոյն նախառ, բնական է որ էլեմենտ վարձին համար սրաւած զումարները կրնան յանկացուիլ ուղղակի կրթական ծրագրին կատարելու մէջ ամենան կատարելու մէջ:

ՊՈՇՏՈՒԱԿԱՆ ԱՅՅԵՆՈՒԹԻՒՆՆԵՐ

❶ Քաղաքին եզրակացան նորընտիր Բնդէն. Հիւապառան Վէլլը. Փետր. 3, թէ. ժամը 12ին իր առաջին այցելութեանը առաւա Ամեն. Ս. Պատրիարքը Նոր, որ սիրալիք ընդունելութիւն մը բրաւ Նորին Ամենապառութեան վահարութեանը:

Խակ Փետրուար. 6, թէ. առաւու ժամը 11ին, Պատր. Փախանորդ Գեր. Տ. Մկրտիչ Եպօս. Աղաւանունի, հետո ունենալով Քարտուղար Պ. Կարպիկ Հինդղեանը, ի զիմաց նորին Ամենապառութեան փոխադարձ այցելութիւն առաւա Ն. Վահարութեան Եղիպատոսի Բնդէն. Հիւապառանին: Խոյն որը, Փետրուորդ Սրբազնը այցելեց նաև Քաղաքին Հեխուսօվաքիոյ Պ. Հիւապառանին, որ ժամանակէ մը ի վեր հիւանդ էր, և սրբիսութիւնը հարցուց Ամեն. Ս. Պատրիարք Զօր կողմանէ:

❷ Զէխսուօվաքիոյ Հանրապետութեան Հիմնադիր և Առաջին նախագահն Ա. Մագարելի ծննդանեան 80-ամեակին առթիւ, քաղաքին Զէխսուօվաքիոյ Հիւապառանարանին մէջ պաշտօնական ընդունելութիւն մը կատարուեցաւ Մարտ 7, Աւրաբթ առաւու ժամը 11-12: ի զիմաց Ամեն. Ս. Պատրիարք Զօր Փախանորդ Գեր. Տ. Մկրտիչ Ս. Եպօս. Աղաւանունի, հետո ունենալով Քարտուղար Պ. Կարպիկ Հինդղեանը, նորիկայ գտնուեցաւ այս ընդունելութեան, և չնորհաւորեց Պ. Հիւապառանը, որ ապաքինած էր իր վերջին հիւանդութեան:

ԴԱՄԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Հ. Բ. Ը. Միութեան Երուսաղէմի Մասնաժողովին նախամեռնութեամբ ծրագրուած է ժողովրդական նախանձութեամբ: Ն. Մրրազնութիւնը ժողովուրդին հաղորդեց Ս. Պատրիարք Զօր ողջոյնները և բացաւ այս ապագուտ ժողովուրդ ժողովուրդը որ օգտուի Բարեգործականի կողմէն իրեն բնծայուած այս պատճենութեանէն՝ կանոնաւորապէս ներկայ գտնուելով գասափուութեանց, որուն նիւթերը, դիսել տառա հնատարրրապահն են և կ'արժէ որ ամէն հայ ծանօթանայ աննաց և սորփի:

Այս օրուանի զասափօսներն էին Բարգէն Մրրազնան և Տիար Գրիգոր Մխալեան: Բարգէն Մրրազնան նախ զասափօսութեանց նիւթերը և ատանց ծրագիրը բացաւրեց, յատոյ Տիար Դր. Մխալեան պատկիրոցուց Հ. Բ. Ը. Միութեան զօրծունէութեան պատճենինը: Այս խնամուս աշխատութիւնը, զօր հրատարակեցնը ՍՄԻՒնի այս թիւին մէջ (էջ 88-93) զիրամապէս կը յանձնարարեն մեր ընթերցողներուն: Յետոյ Բարգէն Մրրազնան բրաւ իր առաջին զասափօսութիւնը, որուն նիւթին էր Հայց: Եկեղեցւոյ ծագումը, Առաքելական ժամանակներէն մինչև հայեն գիրերու գիւտը:


Տիար Դ. Պարթեւեան իր մեներգներով և Տիար Յ. Քիւրճնան և Աղերսանդր Այնթավլեան իրենց զոյզ չոթակներով, աւելցուցին զեղարուեսական հրապոյը Բարեգործականի օրի զասափօսութեանց բացման հանդէսին, և ժողովուրդը ոգեւորուած մեկնեցաւ սրանէն ժամը 10-20ին:

Բարգէն Մրրազնան, յանուն ժողովուրդին, շնորհալութիւններ յայտնեց երգին և չոթակնարներուն, ինչպէս նաև Բարեսիրականի վարչութեան որ սիրայօծար արամանդրեց իր սրանը այս զասափօսութիւնանց համար:

Երկրորդ զասափօսութիւնը տեղի ունեցաւ Մարտ 9, Կիրակի երեկոյ զարձեալ ժամը 7.30 զասափօսներն էին Բարգէն Մրրազնան և Տիար Հայկազուն Քէշիշեան:

Տիար Քէշիշեանի նիւթին էր Քուանսական յեղափոխութեան պատճառները: Բայց նիւթին անցնելէ յաւաց ունկնդիրներուն ծանօթացուց Ընդհանուր Պատմութիւնների իրերի զիտութիւնն, և անո զիստաոր բաժանութեանը եւ բացաւրեց Քանական յեղափոխութեան իսորբը: Բայցէն Մրրազնան շարունակեց Եկեղեցական Պատմութիւններու լուսաւորուած հայութեան մէջ յառ աշ հեկած բարարակթական երեւութեանը, ընտանեկան կեանիքի բարեկաւում, մարդասիրական հաստատութիւններ, եկեղեցւոյ հայացումը:

Տիար Գ. Պարթեւեան իր սիրան մեներգներով ողեւրեց ունկնդիր բազմութիւններ, որով լեցուած էր սրանը: Դասախոսութիւններն տեսեցին ժամը 7.30-9.10:



Հ. Բ. Ը. ՄԻՌԻԹԵԱՆ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ ՆՈՒՊԱՐԵԱՆ ՍԱՆԵՐՈՒ

Նուպարեան Սաներու Հիմնարկութեան Վարչութիւնը, որ Գրիսէլ կը գտնուի, պատրաստած է 1928-1929 դպրոցական տարեշրջանի իր տեղեկագիրը, ուրիէ կը բաղենք հետեւեալ տեղեկութիւնները։

ԱԱՆԵՐ. — 1927-1928 տարեշրջանին, Վարչութիւնը ասլուստի ողութիւնը եւ շրջանաւարտ սաներուն անմիջապէս զոր զոնելու դժուարութիւնը նկատի առնելով, որոշած էր արձակութիւնի ամիսներուն ալ կատարել թոշակներու վճարումը։

Հակառակ այս կարգադրութեան, որ բնականարար ծախրերը աւելցուցած էր, Հիմնարկութիւնը 1928-1929 դպրոցական տարեշրջանին տասնըմէկ թոշակ յատկացուց, որոնց ինը վերանորոգումներ են՝ Տեարք Գառնիկ Ալիքսանեան, Պատրիկ Պարտիկեան, Արայ Պարթևեան, Արայ Հոտակեան, Պարոյր Մարիմեան, Եղուարդ Մարգարեան, Սարգիս Բարազամեան, Գասպար Թոփալեան եւ Վահան Եռւսութեան։ Խոկ թոշակներ երկու նոր սաներն են՝ Տեարք Դլէման Օնազճեան (Անկորու) Կանի «Առզ է Մանիւֆարթիւր»ի վարժարանին հետեւելու համար, եւ Անդրանիկ Վարդամեան (Ենճմալու), վկայուած Հայաստանի Համալսարանին Երկրագործական Ֆարիւթէն, որ Գերլինի Համալսարանին մէջ Ելեկտրարիմիագիտութեան կը հետեւի։

Բացի այս թոշակներէն, Հիմնարկութիւնը Տ. Արմէն ծիզմէնեանի ըրած է նիւթական օգնութիւն մը, որպէս զի կարենայ աւարտել Ակորացի (Խոտայիա) Հանրային Վարժարանին ընթացը։

Հիմնարկութեան սաները 1928-1929 տարեշրջանի բննութեանց մէջ արդարացուցած են այն յոյսերը զոր Վարչութիւնը դրած էր անոնց վրայ։

Արդարեւ, Տ. Գառնիկ Ալիքսանեան Սթրավուրիկի Համալսարանին լաւ յիշատակութեամբ ստացած է Երկրաբնազիտութեան նարտարագէտի վկայական եւ յայտնած է թէ, իր յանձնառութեան համաձայն դիմում կը կատարէ Հայաստան երթալու եւ այն տեղ ծառայելու համար։

Տ. Պատրիկ Պարտիկեան Կանի Համալսարանէն յաջողութեամբ ստացած է մերենազէտ նարտարագէտի վկայական, եւ նախ պելտ զործարանի մը մէջ պիտի աշխատի երկու տարի՝ լրացնելու համար իր զործանական ծանօթութիւնները։

Տ. Արայ Պարթեւեան, աշակերտ Բարիգի Երածշուութեան Բարձրագոյն Վարժարանին, յաջողութեամբ անցուցած է տարեգրի բննութիւնները, առաջին հանդիսանալով իր դասարանին մէջ եւ 60 ի վրայ 59 նիշ սունալով, ինչ որ 1926 էն ի վեր չէր պատահած։

Տ. Արայ Հոտակեան յաջողութեամբ անցուցած է Բարիգի Կիրարկեալ Քիմիագիտութեան Կանուին բննութիւնները։

Տ. Պարոյր Մարիմեան, աշակերտ Միլանի բազմարուեստնեան վարժարանին, այժմ կ'անցընէ իր վերջին բննութիւնները։

Տ. Եղուարդ Մարգարեան հիւանդութեան պատճառաւ ընդհատած է իր ուսումը։

Տ. Դլէման Օնազճեան ծախողած ըլլալով բննութեանց մէջ, իր թոշակը, ըստ Կանոնազրի, չէ վերանորոգուած։

Տ. Գահան Եռւսութեան, աշակերտ Բարիգի Գեղարքութեանից Վարժարանին, կանոնաւորապէս մասնակցած է մրցումներուն եւ չորս յիշատակութիւն ստացած է։ Այս տարի կ'աւարտէ իր ուսումը։

Տեարք Սարգիս Բարազամեան (Բարիգի Հանր. Աշխատանքներու Մասնաւոր Վարժարան), Գասպար Թոփալեան (Կանի «Առզ է Մանիւֆարթիւր»ի Վարժարան) եւ Վարդանեան (Գերլինի Համալսարան) կը շարունակեն իրենց ուսումը։ Ասոնց առաջինը կ'աւարտէ այս տարի, իսկ Երկրորդը՝ զալ տարի։

ԵԼՄՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ. — 1928-1929 տարեշրջանին, Նուպարեան Սաներու հիմնարամին եկամուտը եղած է 177,137 ֆրանը պելտ, ուրիէ 138,861 ֆրանը ծախսաւած է Սաներուն թոշակներուն (որ ըստ ինքեան փոխատուութիւններ եւ զոր սաները պարտին հատուցանել Հիմնարկութեան) եւ 17,833 ֆրանը ծախքերու։

Խնչէ յայտնի է, Հիմնարկութեան եկամուտները կոչուած են ամէն տարի աւելնալու, շնորհիւ Նութրատուին այն պայմանին որով արժեթուղթերու եկամուտին 1/5 ը ամէն տարի կը բարդուի դրամագլուխին վրայ, մինչեւ որոշ ասեն մը։

Բարիգ, 31 Ցունվար 1930

Դիմակն

ՀԱՅԴԱՅԱՌԻ ՏՆՅՈՒՆՆԵՐԵԱՆ

ՍԻՐՆ ՆՈՒԻՐՈՂՆԵՐ 1930-Ի ՀԱՄԱՐ

Յակոբ Նիկողոսեան Նիւ Եօրքէն՝ Հայկ՝
դպրոցին Պընեէն, Զուիցերիա:

Գրիգոր Տէր Գրիգորեան Richmond-էն՝ Տ.
Տիրայր Արք. ին Նիւ Եօրք. — Տ. Յով-
սէփ Վրդ. ին Պրուքլին. — Եղբայրա-
մէր Միութեան Ֆիլատելֆիա:

Երուանդ պէյ Աղաթօն Նիւէն՝ Դոդրաց Դա-
սին Հալէա:

Leemen Ltd. Մանչեսթրէն՝ Փրօֆ. Մանի-
սալեանին Տիթրոյթ:

Շաւարչ Խմբզեան Աղեքսանդրիայէն՝ Գա-
լուստեան Ազգ. Վարժարանին. Աղեք-
սանդրիա:

Զաքար Խնձէեան Նիւ Եօրքէն՝ Տ. Մամր-
րէ Քնչ. Տէր-Անդրէասեանի Խասկիւզ
(Կ. Պոլիս):

ՄԻԱՆԻ յաջորդ Երկու թիւերը, 4 և 5,
զոյգ պիտի հաշտարակուին Մայիսի մէջ:

ԱՑՈՒԱԾՈՒՅԹ ԳԻՐՔԵՐ

1. Հայկ Ամէմնան, ՀԱՅՈՅ ՀԱՅՐԻԿ «Հաւագոր վը-
աից Հայրինեաց Հայոց» Առաջին Հատոր. կին-
սագրութիւն, Հայր Արմեն Երամեան. — Ատրու-
շանի Յառաջարանով. Նրտկ. Մարտօր Յակոբ-
եանի. Թմին. Տպր. Արտպատականի Հայոց,
Թաւրիզ, 1929. էջ լայն 8° 858. Դին 9 Շիլին:
2. ԵՂԻԱԶԱՐ ՄՈՒՒՏԱՏԵԱՆ, Բանաստեղծական խոր-
հրածանքիւններ. Գիրք Ա. 1929. Տպր. Արամ
Մտեփանեան, Աղեքրանդրիա. 8° էջ 75+3.
Դին 10 Ե. Դ. կամ Կէս Տօլար:
3. Եղուարդ Ա. Ուսկերիչեան, Կիլիմէլլն ՅՈՒՇԵՐ
(Պատկերազարդ). Շնորհազարդ Տ. Տ. Մահակ
Բ. Խապայեան Կաթողիկոս Մեծի Տանն Կիլի-
կիոյ, Ն. Ս. Օծութեան զանակալութեան 27րդ
տարեդարձին եւ անուան Տօնախորթեան առ-
իրւ. 1907—1929. Տպագր. «Արար» — Բ. Յ.
Թօփալեան—Հարէկ, 1930. մեծ 8° էջ 56. Գին
եզակ. 6. դրչ.:
4. ՏԵՍԼԻՔԻԴ ԱՌՋԵԻ, Գրեց. Ա. Փարլարեան,
փորք 8° էջ 24. Նիւ Եռոք, 1930.
5. ՍԻՒՐԻՈՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՎԱՏԿԱՆ ԹԵՄԵՐՈՒՆ
Կիլիմէլլ ԿԱՐՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՓՈՒԱՆՑՈՒՄԸ,
Տպ. Սրոց Յակոբեանց, Երուաղէմ, 1930.
Էջ 16° 57:
6. Գիր ՏՕՍԹՈՒՆ ՍէՍի, Ն° 22—24. Խլիւնճի սէ-
նէ. 15 Նոյեմ.—15 Դկտմ. 1929. 21 ինճի Նիւ-
մերուան տէկամ. 8° էջ 56 (կամ 173—210)
Imprimerie Catholique (Պէյրութ):
7. Գիր ՏՕՍԹՈՒՆ ՍէՍինէ Տէկէր Գիր ՏՕՍԹՈՒՆ
Ճիշչար. Յարութիւն Ս. Ճանիկեան. Հրատա-
րակուած Հայ Եկեղեցակարաց Եղայրակցու-
թեան կողմէ. 8° էջ 24. Տպ. Պէյրութ, 1929.
Ֆիյաթթ Յ դրզ. Ս.:
8. ՉԱՑՆԱԳՐՈՒԱՅ ԵՐԴԱՐԱՆ, Աշխատախորու-
թամբ Արփա Տէր-Մկրտիչեանի. Գրակ Ա-
ռաջին. Գին՝ 1,25 Տօլար. Հասցէ.
Aris Der Mgrdichian, 438 Pleasant St.,
Worcester, Mass. (U. S. A.):
9. «ՄԱՍԻՍ», ՕՐԱՅՈՅՑ (պատի), Ա. Տարի, 1930.
կազմեց եւ հրատարակեց Հայկ Ամէմնան.
Տպգր. իրան, Թաւրիզ:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Տիգրոս Մաւալանեանցի Երուսալիմի Պատմութեան Առաջին Հատորը տպա-
րուած է, էջ 690:

Երկրորդ Հատորին ող տպագրութիւնը հասած է մինչև էջ 864. Առաջին Հատորը
առանձին պիտի չծախուի, այլ երկու հատորները միասին: Կը յուսանք թէ մինչև 6-7
ամիս աւարտի Բ. Հատորին տպագրութիւնը: Այս երկու հատորներուն գինն է 8 Շի-
լին կամ 2 Տոլոր: Անոնք որ կը փափաքին ունենալ այս գործը թող փութան
այժմէն արձանագրել տալ իրենց անունները, դիմելով Տպարանիս Տեսչութեան:

Direction de l'Imprimerie du Patriarcat Arménien: Jérusalem-Palestine.